


Ահնու

ԱՄԱՍԱԳԻՐ

ԿՐՈՆԱԿԱՐ - ԳՐԱԿԱՐ - ԲԱԼԱԿՐԱԿԱՐ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՐՊԽԱՋԵՄԸ ՀԱՅ ՊԱՏՐԱՄՐՈՒԹԵԱՆ



ՏՊԱՐԱՆ ՍՐԲՈՑ ՅԱԿՈԲԵԱՆՑ
ԵՐՊԽԱՋԵՄ

1943

U h a ū

Ф. С. С. — Торгов.

1943

ՄԱՅԻՍ-ՅՈՒՆԻՎԵՐՍԻՏԵՏ

ቁጥር 5-6

ԽՄԲԱԳ-ՐԱԿԱՆ

ՆՈՐԵՆ ԱՆԹԻԼԻԱՆ

Հակառակ օրերու տրտմութեան, մեր արտաքին ու ներքին կեանքին վրայ, աւելի քան ուրախ հնչեց կաթողիկոսական ընտրութիւնը Գարեգին Արք. Յովսէփեանի, յԱթոռ Մեծի Տանն կիմկիոյ: Աւրախութիւն է մեզի իրազեկ ըլլալ որ տարիներու հակամարտութիւններով բաժնուած կողմերը մեր ժողովուրդին, վերջապէս կրցան հասկնալ և գտնել զիրար զերագոյն յլացքին մէջ, որ Սիւրիոյ Հայոց Հայրապետութիւնն է, և որ ծանօթ ու գժրախատ ըերուաներու պատճառաւ ամրող հայութիւնը կը շահազրդուէ, անոր ալ պատկանելով: Այս ընտրութիւնը ընդհանուր և ջերմ ուշադրութեան առարկայ կ'ընէ նորէն կիմկիոյ Աթոռը իր պատմական դերին և արժէքին մէջ վեր բններով զայն, դեր մը՝ որ ինչպէս միշտ, այսօր աւելի քան նախախնամական է թէ՛ այդ Աթոռի հովանիքին տակ ապրող մեր բազմահազար հայրենալիցներու նկատմամբ, և թէ բովանդակ Սփիւռքի և Հայաստանեայց Եկեղեցին համար:

Դժնդակ օրերու ընդմէջէն է որ կը կատարուի այս ընտրութիւնը։ Հայ Եկեղեցին Մայր Հայրենիքի ինչպէս սփիւռքի մէջ տակաւին չէ դարմանած իր աւերհսերը, որոնք հետզհետէ մտանողի կը գառնան։ Շատ ենք հետացեր ողիէն ու աւանդութիւններէն որոնք Հայ Եկեղեցւոյ զաւակներուն եղան դարերով։ Հակառակ մեզի սպառնացող բազմապիսի վտանգներուն՝ որոնցմով միշտ պայմանաւոր է եղած մեր դարաւոր դոյցութիւնը։

Թափուր կը մնայ տակաւին մեր նուիրապետական բարձրագոյն Աթոռը, չունինք մեր Եկեղեցւոյ նուիրապետութիւնը ամբողջացնող և շքաւորող բարձրաստիճան Եկեղեցականութիւնը և մարտիրոս այն ողին՝ որ հայ Եկեղեցականութեան է եղած ոգեղէն և իմացական բարձրագոյն ձգտումներու իր իրազործումներուն մէջ։ Ահա թէ ինչու կը բերկրի մեր հոգին ի լուր յարմարագոյն այս ընտրութեան, զգայուն, հոգեսէր և զիտուն միանգամտյն արուեստագէտ հոգեւորականին, որ ազգին և Եկեղեցիին ամենէն բախտորոշ մէկ շրջանին, երեսնամեակ մը ամբողջ, դէպքերու, խնդիրներու և աղէտքներու յորձանուտներուն նամակ մը ամբողջ, դէպքերու, խնդիրներու և աղէտքներու յորձանուտներուն միշտ մօտիկը, այս ժողովուրդի հոգին փոթորկող եղելութեանց ականատես՝ և անոր ճակատազրի կառուցման դործին վկայ՝ զուցէ և մասամբ աշխատակիցն է եղած։ Ան կուզայ, տարիքով և իմաստութեամբ պակուած, զիտակից իր դե-

ըին և բազմապահանջ պաշտօնին, զործելու համար դաշտի մը մէջ, ուր իրականութիւնը սրտապնդիչ զոյներով չէ անշուշտ որ պիտի ներկայանայ իրեն.

Ի՞նչ պիտի ընէ, կամ աւելի ճիշդ ի՞նչ պարափ ընել կիլիկիոյ նորընտիր կաթողիկոսը. բայց այս չէ որ պէտք է ամենէն աւելի մտազբաղեցնէ զմեղ, նորընտիր կաթողիկոսը ինք այդ հարցումը պիտի ընէ անշուշտ իր խիճին, եւ վստահ միայն պարտինք լինել թէ, իբրհ զիտուն՝ զիտակից և պարտաճանաչ հոգևորական, զիտէ նա թէ ի՞նչ և ի՞նչպէս պարտի ընել՝ կատարելու համար իրմէն սպասուածք:

Այլ թէ ի՞նչ պարտինք մենք ընել, զօրավիդ ըլլալու համար իրեն, իրապէս արդիւնաւորելու համար իր զործը աղղին և Եկեղեցին բարեւն և օպախն համար: Եթէ խորհինք թէ հրաշքի զործ մը պէտք է լինի իր պաշտօնին արդիւնաւորութիւնը մեր աղաղակող և բազմերես պահանջներուն զիմաց, պէտք է յշենք թէ հրաշքը կախեալ է հաւատքէն՝ այսինքն հոգեկան կեցուածքէն՝ ոչ միայն անոր որ պիտի զործէ հրաշքը, այլ նաև անոնց որոնց համար է մասաւանդ որ պիտի զործուի հրաշքը:

Արդ, մեր կարծիքով Սիւրիոյ և բովանդակ սփիւռքի հայութիւնը աջակցած կը լինի նորընտիր կաթողիկոսին՝ իր պաշտօնի կատարմանը մէջ, եթէ ամէն բանէն աւելի նախ յարգանքով դիմաւորէ եկողը ապա այն գաղափարը զոր ան կ'անձնաւորէ: Ու յարգանք ըսելով չենք հասկնար ամեննեին արտաքին այն պատշաճութիւնները զորս ամէն պատուազգած հայ ունի իր Եկեղեցւոյ պետին նկատմամը, այլ այն ակնածալից վստահութիւնը թէ ընտրողներն ու ընտրուողը խորապէս ըմբռնած են կացութիւնը՝ որով մտահոգուած է այսօր ամէն հայ, և ունին հարկաւոր խղճմտութիւնը՝ միտքով և սիրտով զայն կշռադատելու, և անհրաժեշտ բոլոր դարմանները հայթայթելու մէջ արի և սրտցաւ ողմտութիւն:

Յարգել՝ այսինքն արժէք տալ այն բոլոր ըմբռնումներուն, տեսութիւններուն և տեսակէտներուն, ցանկութիւններուն և սկզբունքներուն, զորս աղղին և Եկեղեցին պետը ունի իր պաշտօնին և զործին նկատմամբ: Սպասել իրեն սրտապին, լսել զինքը հաւատքով և աջակցիլ իրեն յարգանքի և հնազանդութեան ոգիով, ազգային և կրօնական կեանքի զգացումի ընդմէջէն, մոռնալով խէթերն ու վէճերը, որոնք կը տառապեցնեն ազգային հոգին:

Աթոռը զոր կը զրաւէ նորընտիրը, պանծալի նսութիւն մ'ունի, բայց անցեալը չէ որ այնքան կը շահազրգուէ այսօր զմեզ, որքան ներկան և իր անհրաժեշտութիւնները: Անթիլիասի վերջին աթոռակալները տասնեակ մը տարիներու ընթացքին շատ բան ըրին անշուշտ, և ինչ որ այսօր կայ իբր չենք և արդիւնք, աւելի քան զոհացուցիչ է: Սակայն փոխուած են ժամանակները, և աճած՝ պէտքերն ու պահանջները: Անթիլիասը իր գերին համապատասխան հաստատութիւն մը կարենալ ըլլալու համար, այս ընտրութիւնը պէտք է սկիզբ մը նկատուի նոր նուաճումներու և իրազործումներու:

Անոնցմէ ամենէն էականը մենք կը նկատենք գէպքերու բերումով մեր հոգիին մէջ աղօտած բայց դարաւոր իր ոյժէն կը հաւատանք երբեք շինկած յղացքներու վերարժեորումը, ըսել կ'ուղենք մեր ժողովուրդին ամուր վստահութիւնը մեր Եկեղեցւոյ գերին վրայ: Կային ժամանակներ երբ հովուապետի

մը տիրական անձը կը դլրդէր մեր բոլորին հոգիները, անոնցմէ առնելու համար անմահ իսկութիւնը արգաւանդ կեանքին: Ժթ. դարու մեր բոլոր մեծ կաղմակերպութիւնները, դպրոցները կը վկայեն այդ մասին: Միշտ մեր ժողովուրդն է որ բաց է պահած իր սիրու սրբազն ձայններուն: Կիլիկիոյ Աթոռին համար առաջին տատիճանի անհրաժեշտութիւնն է բաց հոգիով և սրտով դիմել այդ ուժերու անթառամ շտեմարանին՝ անկէ վերքերելու համար այն որ բաւեց դարուց ի դարս այս ժողովուրդին հաւաքականութիւնը, ոգեղէն խոտութիւնը անվթար պահելու: Մեր Եկեղեցին ամենէն սրտառուչ կողմերէն մէկը իր ժողովուրդին հոգեղէն և Նիւթական տարբերէն կազմուած ըլլալն է հաւասարապէս: Մենք կը հաւատանք թէ ամբողջ Սիւրիոյ հայութիւնը պիտի ընդառաջէ ամէն անգամ որ Կիլիկիոյ Աթոռին կարիք ներկայանայ հոգեոր և իմացական կազմակերպութիւնները զօրացնելու, օժաելու զանոնք արդի կեանքին պահանջներուն համեմատ, լայն բանալով իր սիրախն և իր անտեսութեան կարելի ազդիւրները: Այն օրէն որ Եկեղեցական և կրթական հաստատութիւնները տիրանան իրենց ամուր շէնքերուն՝ Նիւթապէս ինչպէս բարոյապէս, այն օրէն որ ամէն հայաբնակ գիւղի մէջ զանգակատուն մը հովանաւորէ համեստ դպրոց մը, այն օրէն Սիւրիոյ Աթոռը արդարացուցած կ'ըլլայ ոչ միայն իր պատմութիւնը՝ այլ և այն բոլոր ակնկալութիւնները որոնք այս ժողովուրդինն են տակաւին այս նոեմաստուեր օրերուն: Ոչ մէկ ատեն հոգեոր իշխանութեան մը դործունէութեան տարրը բախտն է ունեցած այսքան ծանր՝ բայց այսքան օդառակա առաքելութեան մը հանդիսաբանն ըլլալու:

Մենք կը հաւատանք Անթիլիասին որ Սիւրիոյ հօծ հայութեան վառարանը կը հանդիսանայ հոգեկան և իմացական արժէքներու մասին. ու մանաւանդ կը հաւատանք անոք նորընտիր զահակալին այդ արժէքներու շուրջ կիսագարեան:

Յաջողութիւնը Աստուծմէ է անշուշտ, բայց մեզմէ կուզոյ կամքը զայն իրացնելու:

ԽՄԲ.

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԳԻՒԹԵՐ.

Ամեն. Տ. Գարեգին Արքեպոս. Յովսէփեան ձևած է 1807ին Նախիջևան: Աշակերտած է Գեորգեան ձեւաբանին և սարկուագ ձեռնադրուած 1890ին: Հետեած է Լայրցիկի համալսարանի աստուածաբանական ճեղուին, և իր աւարտածառ գրած է Միակամեաց ծագման պատմութիւնը, սուանուով փիլիսոփայութեան Յօթերի աստիճան եղած է ուսուցիչ և ծեսուչ Գեորգեան ձեւաբանին. թեմագիտ Նախիջևանի և Թիֆլիսի, և վարած տարիներով, «Արարատ» պաշտօնաթիւրթի խմբագրութիւնը, Եպիսկոպոս՝ 1920ին. արտասահման լիկուած՝ Կաթողիկոսական Իհակօր Նուհրակ 1933ին: Հակառակ իր հասուն տարիքին, Արքազանը կը պահէ տակաւին իր երիտասարդական կորով ու ժիրութիւնը:

Իր զիւաւոր երկասիրութիւններն են՝

Սամայ ծաեր և Ասունցի Դաւիթ (տպ. Թիֆլիս 1892). — Փշրանքներ ժողովրդային թանահաւութիւնը 1893 (տպ. Վահակոսութեանց տպ. Թիֆլիս 1893). — Խորովիկ Թարգմանչի և Երկասիրութիւնը Նորին (տպ. Վահակոսութեանց 1903). — Գրչութեան Արուեստը Հին Հայոց մէջ (տպ. Վաղարշապատ 1913). — Իազդարչապատ 1903). — Գրչութեան Արուեստը Հին Հայոց մէջ, Ա. մաս (տպ. Վաղարշապատ 1928). — Հաւուց բակեանը կամ Պոսշեանք Հայոց Պատմութեան մէջ, Ա. մաս (տպ. Վաղարշապատ 1937). — Միսիթար Այրիվանեցի (տպ. Երևանակէմ 1931). — Թառի Ամենափրկիչը (տպ. Երևանակէմ 1937). — Միսիթար Այրիվանեցի (տպ. Երևանակէմ 1938). — Խաղբակիանք կամ Պոսշեանք Հայոց Պատմութեան մէջ, Յ. մաս (տպ. Երևանակէմ 1938). — Խաղբակիանք կամ Պոսշեանք Հայոց Պատմութեան մէջ, Յ. մաս (տպ. Երևանակէմ 1939). — պահապուած Դուրեան Գրական Մրցանակով: — Ունի տակաւին բազմաթիւ անտիգ աշխատութիւններ և յօդուածներ, ցրուած զանազան հանդիս երս մէջ, մեր պատմութեան և ոչսկութիւններ:

ՈՒԽՏԱԿՈՐՆԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Նուրջ երկու ամիս է որ Սուրբ Քաղաքը խաղաղած է կրօնական արարողութեանց թելադրանքներէն և ուխտաւորութեան ստեղծած յաւելեալ կեանքի եռուղեռէն։ Պէտք է խոստովանիլ թէ տէրունական ուխտաւորներէն աւելի աշխարհաշրջիկներ են այլն որ մեծաւ մասամբ կ'ստուարացնեն այս եռուղեռը, միւս կողմէն սակայն քրիստոնէութեան մեծ տօնին առիթով՝ մարգերը Սուրբ երկիրը բերող ամենէն տիրական զգացումը դարձեալ կը մնայ կրօնականը, որով կը խանդավառուին ամէն սեռէ և տարիքէ սիրտեր։

Անշուշտ թէ այժմու ուխտաւորը Սուրբ Քաղաքը ողջունած ատեն ա՛չերգեր. «Եթէ մոռացայց զքեզ երուսաղէմ, մոռասցի զիս աջ իմ», և մեկնած միջոցին Ս. Սիոնի հողէն ու ջուրէն փշրանքներով չի լեցներ իր ուխտաւորի մախաղը, բայց նորէն հաւատքին խորհուրդովն է որ կը համակուին բոլորը, երբ լուռ ու մտասքանչ խմբովին կ'առաջնորդուին Ս. Յարութեան համաշխարհային մայր տաճարը ի համբոյր զերեզմանին անմահին, կամ երբ զուարթերես կ'իջնեն ծննդեան այլն ի Բեթղեհէմ։

Ս. Քաղաքը այցելող բոլոր ուխտաւորները, պատրանքի մը տպաւորութիւնը կը կրեն իր նեղ և յաճախ կեղտոտ փողոցներուն մէջ, մանաւանդ անոնք՝ որ սրբազն պատմութեան դասերով և նկարներու տեսարաններով իրենց մտածումին մէջ շինած բիւրեղէ քաղաքը կ'ուղեն տեսնել։ Բայց այս տպաւորութիւնը վաղանցուկ զգացում մըն է, ու բարեբախտաբար շուտով կը փարատի երբ ուխտաւորը կը սկսի շրջի ամէն կողմ, ուր ապրուած երկար ու հեռաւոր անցեալի մը յիշատակները հաւատքի ճրագով լուսաւորուած, մտածումին մէջ նորէն կը կանգնեն հին օրերու և նուիրական դէպքերու անոյշ զեղեցկութիւնը. յաճախ եղերական բայց միշտ շինիչ պատկերներու տողանցութեան մը մէջէն։ Երուսաղէմը նուիրականօրէն կը բազմի սրախն մէջ այն ատեն բոլոր անոնք՝ որոնք իր զբսերենյթէն կընային ընդունիլ իրենց միտքը պղտորող վաղանցուկ այդ տպաւորութիւնը։

Մէկ կողմէն պատմութիւնը իր քանդակուած ստուերներովը, միւս կողմէն, կրօնքը՝ իր սաւառնող խորհուրդովը կը ստեղծեն այնպիսի մթնոլորտ մը, ուր միտքն ու սիրտը հաւասարապէս կը զտնեն դառն բայց ներուժ սնունդ մը։ Ճշմարիտ է, թէ կեանքի հասարակ իրականութենէն վեր բան մը կայ միշտ, հոգեկան քաղցրութեան անթարդմանելի իրողութիւնը, որուն կը ճգտի միշտ մարդս ու է կերպով, որքան ալ ծանրաբեռնուած ըլլայ իր էութիւնը աշխարհի ամենէն դժնդակ հոգերով։

Ուրիշ քաղաքներ, աշխարհի հին և նոր քաղաքակրթութեան ուրիշ ուտաններ, իւրաքանչիւրը իրեն կեղրոն ցեղի մը ինքնուրոյն քաղաքակրթութեան, ոմանք իրենց աճիւնացած աւերակներուն, ուրիշներ իրենց մշտանորոգ փառքի և մեծութեան բոլոր ձևերուն մէջ միակ բան մը կը պատմեն՝ մարդուն մտքի զօրութեան, և զիտութեան չափն ու սահմանը։ Հսկայական յա-

ռաջդիմութիւններ որոնք կանող առած են աւերակոյտի մը առջե, և զոհողութեան և կորովի շարունակութիւն մը, որ սակայն կը զգաս թէ, ուշ կամ կանուխ ճակատագրուած երեկոյի մը, պիտի ունենայ իր վերջին կէտը։ Այսպէս զգար մարդ սակայն կրօնի այս մեծ օրորանին մէջ, կեանքի խորհուրդը ուրիշ աղդումներով կը խօսի։ Հոս արուեստը չէ որ կը դպուէ զգայնութիւնները, ոչ ալ զիտութեան լոյսը վաղանցուկ ցոլքեր կուտայ միտքին, այլ կրօնքին միտիք բանաստեղծութիւնը որ կ'իջնէ հողին խորը, թէ ու թոփչ կուտայ անոր, ելլելու համար ցեղերու և ժողովուրդներու մասնաւոր զգացումներէն և կիրքերէն գերիվեր բարձրութեան մը, ուր ամէն ինչ համամարդկային է ու հանրական, և ուր մարդկային արտայայտութենէ աւելի, աստուածային յայտնութեան մը լոյսը կը ճառագայթէ։

Իր հիմնարկութենէն իբր քառասուն դարեր վերջ, այնքան նուաճումներէ և հիմնայատակ կործանումներէ ետք, հրաշալի բան մըն է արդարի տեսնել խաղաղութեան քաղաքը, հնու իր պարիսպներուն պարունակին մէջ միշտ վերականգուն, մինչ շատեր այն քաղաքներէն, որոնց մէջ նիւթուեցաւ իր քանդումին դաւը, այսօր իր լոյսովը միայն կրնան ճանշցնել պատմութեան խաւարին մէջ անհետ կորսուած իրենց անունները։

Լայնեցինք Ա. Քաղաքին շուրջ մեր մտածումը ա'յնչափով, որքան որ կը խորհինք թէ ան կը առզորէ կրօնազգած միտքը, երբ այս վերջինը հեռուներէն իր փոշոտած ոտքերով բայց քաղցրօրէն նկուն հողիով, կը կենայ քրիստոնէութեան մայրաքաղաքի պարիսպներուն առջւ։ Նուազ հրապուրիշ չէ նաև զիտական շահազրգուութեան ողին, որ ինչպէս նեղոսի ափերուն և Միջազգետքի տափաստաններուն վրայ կը հրաւիրէ հնավիտական հետաքրքրութիւն ունեցող բազմութիւններ, նոյնպէս Պաղեստին կը բերէ ամէն ազգէ զբօսաշրջկիները, Սամարիոյ, Երիքովի, Կափառնաումի և Անդրյորդանանի հնութիւններուն։ Սակայն նոյնիսկ այս իրողութեանը մէջ ակներև է կրօնին մազնիսը։ Հաւատքը զիտութեան ճրագովը պայծառացած աւելի խոր շահազրգուութիւններու կ'առաջնորդէ ուխտաւորը։

Իցիւ թէ համազգային և միջկրօնական այս սրբավայրը կարենար ըլլալ հանդիպակէտը զանազան տարրեր ժողովուրդներու իրերածանաշութեան, համամարդկային եղբայրութեան սկզբունքի դրօշին ներքի, Աստուծոյ գաղափարին լոյսով տեսնելու զիրար, զերծ՝ ցեղի, լեզուի և զոյնի տարանջատ զգացումներէն։

Ուխտաւորներու այս եռուզեռին խառնուած էր նաև Հայը, արտում նայուածքով, որովհետև կուզար անհայրենիք աստանդականութենէ մը, բայց ոչ զիսիկոր, որովհետև զիտէր թէ իր ազգն ու անոր հոգեոր իշխանութիւնը, ութիւն Աստուծոյ այս քաղաքին մէջ, ունին ուշազրաւ և բախտաւոր կացուգէթ հոս։ Աստուծոյ այս քաղաքին մը որ նախանձը կրնայ շարժել այլապէս բախտաւորուած, բայց այս զետիւնին վրայ անմասն ժողովուրդներու։

Սփիւռքի մօտաւոր ծայրերէն եկած այս տարուան մօտ չորս հարիւր սուխտաւորները, շուրջ երեք շաբաթներ հիւրընկալուեցան Ա. Յակոբեանց դասուխտաւորները, շուրջ երեք շաբաթներ հիւրընկալուեցան Ա. Յակոբեանց դասուխտաւորները, ընդունելով հոգեոր լիուլի միսիթարութիւն և մասրաւոր մենաստանէն ներս, ընդունելով հոգեոր լիուլի միսիթարութիւն և մաս-

և Համբարձման Լեռան թափօրհներուն և Ա. Յակոբեանց Մայր Տաճարի և յարակից եկեղեցիներու պատարազներուն, և մեկնեցան լայնցած շունչով. համոզուած՝ թէ ազգային այս ժառանգութիւնը դոր նախնիքը թողուցած են մեղի, մնացած է հաստատուն և անսասան, չնորհիւ ոչ միայն այս Աթոռի տիրանուէր և ուխտապահ զաւակներուն, որոնք իբրև պահակներ Աթոռը շրջապատող Ա. Տեղեաց, և անոնց մէջ մեր ունեցած ազգային իրաւանց, ըրեր են իրենց լաւագոյնը, միշտ վառ պահելով հոգիներու աշտանակին վրայ Աստուծոյ պաշտամունքին լոյսը, այլ նաև ան եղած է ուխտավայրը քրիստոնեայ հայ սերունդներու, որոնք դարերով իրենց խունկին, արցունքին և լումային հետ բերած են նաև իրենց հոգիներուն վիշտն ու քաղցրութիւնը, անոնցմով կրկնապէս հարըստացնելու և նուիրականացնելու այս հոգեոր և ազգային ուխտը, որ Ա. Յակոբեանց Առաքելական Տունն է, Սիոնի բարձունքին հանդչած այն տապանակը, որուն մէջ պահուած է հազար անգամ նահատակուած, բայց յաւերժ կենացանի ազգի մը մխիթարութեան և յոյսի մուրհակը:

Վերադարձք ձեր տուներ, բարի և չերմեռանդ ուխտաւորներ և տարէք հայկական Սիոնէն ձեր նսեմ կամ շքեղ բնակարաններէն ներս, հոգեկան արիութեան աննուադ կայծը՝ զոր դարեր շարունակ ձեր հաւատաւոր նախնիքները առեր են այս վայրէն ու պահեր իրենց ընտանեկան խորաններուն վրայ՝ յորդւոց որդի: Ինչ որ մեր պատմութիւնը ըրած է այնքան սրտառուչ բայց նոյնքան աննահանչ իր դարաւոր դժոխքին մէջն իսկ, ատիկա բխումն իսկ է իր սրբավայրերուն: Հայրենիքէն հեռու, բայց սրբութեամբ զերազոյն կեղրոնի մէջ Ա. Յակոբը կը մնայ նոր Լուսաւորչի կանթեղ մը հայուն հոգեկան աշխարհին վերև մշտավառ ու պայծառ:

Դարձէք ձեր կայքերը, դուք բոլորդ պանդուխտ ուխտաւորներ, օտար յուրերու եղերքը, հեռու ձեր հայրենիքէն, զայն կենսաւորող օդէն ու շուրէն, արօբէն ու մաճէն, արտէն ու կալէն, օճախէն ու գերեզմանէն, և տարէք ձեզի հետ օրհնութիւնը Սիոնին՝ իբրև սպեղանի և ձէթ ձեր վերքերուն, և իբրև լոյս ձեր տրտմութեան:

Դարձէք և ձեզի սպասող սիրելիներուն տուէք Սիոնի յոյսը, Տիրոջ օրհնութիւնը, ու փառաբանեցէք Աստուածը մեր հայրերուն, որ իր ցրուած փոքրիկ հօար գեռ կը պահէ ու կը պահպանէ այս օտարութիւններուն մէջ, օրհնուած ու գեղեցիկ օրերուն համար, որուն խոր հաւատքով է որ կ'ապրինք մենք բոլորս:

ԽՄԲ.



ԿՐՈՆԱԿԱՆ

ՀՈԳԵԳԱԼՈՒՍ^(*)

«Հոգին Սուրբ, զոր առամեսց Հայր յանուն
իմ, նա ուսուցէ ձեզ զամանալ»:

(ՅՈՒՆ. ՁԴ. 26)

Թագաւոր մարդարէն Դաւիթ քանի մը
բառերու մէջ խտացուցած է արեգերքի
հրաշալի ստեղծագործութիւնը. «Սոսաց եւ
եղեն, հրամայեց և հաստատեցան»: Ար-
դարն երբ Արարիչը կամեցաւ ոչինչէն գո-
յացնել երկինքն ու երկիրը՝ խօսքով միայն
հրամայեց և երկինքն ու երկիրը ստեղծ-
ուեցան:

Հրամայեց, և լոյսը ժայլթքեց համա-
տարած խաւարի մէջէն:

Հրամայեց, ու իր արարչագործ խօս-
քով աստղերու ոսկեգոյն գունատերը սփոյց
երկինքի կապոյտին վրայ ու հոն հաստա-
տեց այն երկու լուսաւորները, որոնց մէկը
կ'իշխէ ցերեկին ու միւսը զիշերին:

Հրամայեց, ու երկրի երեսը ծածկուե-
ցաւ կանաչ մարգագետիններով, զարդար-
ուեցաւ ծառերով ու ծաղկիններով, գեղեց-
կացաւ տունկերով ու պտուղներով, շէն-
ցաւ ամէն տեսակ կենդանիներով:

Դարձեալ հրամայեց, ու այս անգամ
գործը միացուց խօսքին, վասնդի կարգը
եկած էր աշխարհի ամենէն կատարեալ
արարածին ստեղծագործութեան, ու ձեա-
կերպուեցաւ մարդկային մարմինը ու ան-
միջապէս կենդանացաւ՝ ընդունելով Աս-
տուծոյ շունչը:

Արդարն հոյակապ ու հրաշալի արար-
չագործութիւնն: Մեր մէջէն ո՛վ զայն տես-
նելով պիտի չգոչէր Դաւիթի հետ. «ԱՌըսիսի
մեծ են գործք քո, Տէրո: Աստուծոյ խօսքը
ո՛րքան զօրաւոր է ու անոր արդիւնքները
ո՛րքան հրաշալի:

Եւ սակայն, ի՞նչ են այս ամէնը հա-
մեմատելով այն միւս հրաշքին հետ, զոր
աւելի յետոյ Աստուծոյ խօսքը կատարեց

հոգիներու աշխարհին մէջ՝ ներգործելով ու
ազգելով մարդոց սրաերուն ու խոհմանք-
ներուն վրայ:

Տիեզերքի ստեղծագործութեան ատեն
Աստուծոյ խօսքը նախեառաջ ներգործած
է ունչութեան վրայ, ապա՝ կամքէ ու բա-
նականութենէ զուրկ նիւթին վրայ: Աս-
տուծած կը հրամայէ նիւթին և նիւթը կը
հնագանդի իր Արարչին: Իսկ երկրորդ
արարչագործութեան ատեն Աստուծոյ խօս-
քը կը ներգործէ միատքերու և սիրտերու և
կամքերու վրայ, որոնք ազատ են կամ հնագանդելու և կամ ընդդիմանալու: Այդ
խօսքը, այս, կ'իշխէ մարգկային հպարտ
իմացականութեան վրայ, կը շահի ապա-
կանեալ հոգիները, կը նուանէ ապատմբ
կամքերը, ու կարող կ'ըլլայ համոզել բա-
նական բայց ազատ արարածները որ հրա-
ժարին իրենց ցանկութիւններէն, իրենց
հաճոյքներէն, գառքէ, պատիւներէ, ճո-
խութիւններէ՝ ըլլալու համար աշակերտ-
ներն ու հետևողները նազարէթցի Վար-
դապետի մը, որ խաչուած էր երկու աւա-
զակներու միջև:

Ահաւասիկ սքանչելիքը, ահաւասիկ
հրաշքը, որուն պէտք է անդրագանանք
Պենտեկոստէի այս մեծ տօնին օրը, «ը-
լիշատակելի տարեղարձն է մեր Տիրոջ Յի-
սուս Քրիստոսի Եկեղեցիին հաստատութեան
երկրի վրայ:

Մարգը, ըսած է Փրկիչը, ոչ թէ միայն
հացով կ'ապրի, այլ նաև Աստուծոյ բեր-
նէն ելած խօսքով: Այս, պէտք է որ մեր
իմացականութիւնը սնանի ճշմարտութեամբ
ու մեր սիրով՝ առաքինութեամբ: Այս եր-
կու բաները, այսինքն՝ ճշմարտութիւնն ու
առաքինութիւնը տրուած են մարդուն Հա-
ւատաքի՝ Աստուծոյ այս գերազանց պարզե-
ւին շնորհիւ: Ասիկա է որ կը կազմէ այս
օրուան խորհուրդը:

Ա. — Ճշմարտութիւնը տրուեցաւ առաք-
եալներուն Ա. Հոգին միջոցաւ:

Բ. — Անիկա տրուեցաւ առաքեալնե-
րուն, որպէսզի անոնք ալ, իրենց կարգին,
այդ ճշմարտութիւնը աւանդեն աշխարհի
իրենց քարոզութեամբ: Այս երկու կէտե-
րուն վրայ է որ հիմա կը փափաքիմ ու-
շագրութիւնը հրաւերել բարեպաշտ ուն-
կընդերներուդ:

(*) Խօսուած ի Ա. Փրկիչ, 11/24 Մայիս 1942,
յաւուր տօնի գալստեան Հոգւոյն Սրբոյ:

Ա

Մարդուն ստեղծագործութիւնը Ամենասուրբ Երրորդութեան գործը ըլլալով, կ'ըսէ Եկեղեցւոյ Հայրերէն մէկը, անոր երկրորդ այսինքն հոգեկան ստեղծագործութիւնն ալ պէտք էր որ աստուածային երեք անձնաւորութեանց միջոցաւ ըլլար։ Հայրն Աստուած աշխարհ կը դրէ իր յաւիտենական Բանը կամ Միաժին Որդին, որ մարդկային կերպարանք կը զգենու ու մեղ վերստին զնելու համար կը մեանի հաշին վրայ ու կը հիմնէ իր Եկեղեցին։ Ապա Սուրբ Հոգին Կ'աւարտէ Հօր և Որդույն գործը՝ յիշեցնելով Վերնատան մէջ խմբուած առաքեալներուն այն ամէն ճըշմարտութիւնները, զորս առաքեալներն ալ, իրենց կարգին, պիտի սորվեցնէին մարդոց՝ ապահովելու համար անոնց յաւիտենական կեանքը։

Յիսուս ըսած էր իր աշակերտներուն. Երբ ես երկինք վերանամ՝ Սուրբ Հոգին պիտի զրկեմ, ու Ան պիտի սորվեցնէ ձեզ ամէն բան։ Առաքեալները ուսուցանելու գործը, զոր սկսած էր իրենց աստուածային Կարդապետը, պիտի աւարտէր ու պիտի կատարելագործէր լոյսի ու իմաստութեան Սուրբ Հոգին։

Ահա թէ ինչո՞ւ համար առաքեալները, որոնք թէս սկիզբէն ընտրուած էին Աւետարանը քարոզելու աշխարհի, Երուսաղէմ կը մնան խոր առանձնութեան և աղօթքի ու լուսութեան մէջ։ Ըսած էր Յիսուս իրենց. Պնացէք այսուհետեւ, քարոզեցէք զամենայն հեթանոսութեան մէջո՞ւ ուրեմն անոնք կը սպասէին։ Ո՞վ Կ'արգիլէր անոնց հեռանալը Երուսաղէմէն։ Ո՞հ, չկարծէք թէ այս կամ այն նկատումներ, կամ չարչարանքներու և մահուան երկիւղը, կամ իրենց Կարգապետին կողմէ սխալ ճամբռու մը մէջ մղուած ըլլալու կասկածն էր որ սպասցնել կուտար զիրենք. Ո՞չ, եթէ անոնք չէին մեկներ՝ պատճառն այն էր որ Յիսուս ինք պատռիրած էր չհեռանալ Երուսաղէմէն։ Մինչեւ որ զգենուն զօրութիւնը Սուրբ Հոգին, որ լիովին պիտի լուսաւորէր իրենց միտքն ու իմացականութիւնը հաւատքի լոյսով։ Առաքեալները կը սպասէին՝ որպէսզի ի վիճակի ըլլային խօսելու բոլոր լեզուներով, բոլոր բարբառներով այն ժողովուրդ-

ներուն որոնց պիտի երթային քարոզելու երկինքի արքայութեան Աւետարանը։ Կը սպասէին՝ որպէսզի երկինքէն իրենց ընդունելիք զօրութեամբ ու անպարտելի արիութեամբ կարենային ընկճել իրենց տկարութիւնն ու վեհերութիւնը։

Առաքեալները անշուշտ սրտովին կը ցանկային Յիսուսի Աւետարանը տարածել աշխարհի բոլոր ժողովուրդներուն մէջ, որպէսզի զանոնք ամէնքը խօսարինցնէին Խաչի պատուանդանին առջև, բայց համոզուած էին թէ այդ բանին համար Սուրբ Հոգին ընդունելու պէտք ունէին, որպէսզի կարենային յանդիմաննելու աշխարհը մեղքի և արդարութեան և դատաստանի համար։ (Մերքի համար՝ եթէ չհաւատային Յիսուսի Քրիստոսի, արդարութեան համար՝ ճանչցընելով Հօր Աստուծոյ աջ կողմը բազմած Աստուածորդին, դատաստանի համար՝ սորվեցնելով թէ նոյն Աստուածորդին սահմանուած է ըլլաւ դատաւոր կենդաննեաց և մեռելոց) Այս, առաքեալները կը ցանկային վկայել Յիսուսի Քրիստոսի, բայց ատոր համար կարեսօր էր որ Սուրբ Հոգին նախապէս պատրաստէր զիրենք այդ վկայութիւնը տալու։ Ուստի անոնք խմբուած վերնատան մէջ՝ այդ աստուածային այցելուին գալստեան կը սպասէին։ Եւ ահա վերջապէս կը տեսնեն Սուրբ Հոգիին իջնելը։ Յիսուսի երկինք համբառնալուն տասներորդ օրն է, օդը խաղաղ է և երկինքը պայծառ։ Յանկարծ մեծ աղմուկ մը կը լսուին ման սաստիկ հովի մը հանած ձայնին ու իրենց գտնուած տունը կը շարժի այդ ձայնէն։ Միենոյն ժամանակ հրեղէն լեզուներ կ'երեկին այն սրահին մէջ՝ ուր կ'աղօթէին, ու այդ լեզուները կը հանգչին անոնցմէ ամէն մէկուն գլխուն վրայ։ Խոստացուած Սուրբ Հոգին էր որով կը լեցուէին ամէնքը։ Այդ վայրկեանէն սկսեալ առաքեալները լիովին կ'ըմբռնեն ճշմարտութիւնը, իրենց միտքը կը լուսաւորուի հաւատքի կենդանի լոյսով, իրենց սիրտը կը վառուի այսպիսի չերմ կրակով մը, զոր մահը միայն պիտի կարենար չիջուցանել։ Առաքեալները չունին այլևս ո՛չ տկարութիւն, ոչ վարանում և ոչ ուեէ երկիւզ։ Անոնք այսուհետեւ պիտի հեռանան Երուսաղէմէն, պիտի այցելեն երկրագունադանօթ ու անծանօթ բոլոր ժողովուրդնե-

րուն: Իրենց ձայնը պիտի հնչէ բոլոր երկրներու մէջ, իրենց խօսքը պիտի արձագանքէ մինչև աշխարհի անդիմ ծայրերը. և նոր ամենայն երկիր ել բարբառ նոցա և մինչև ի ծագութ աշխարհի են խօսք նոցա: Առաքեալները պիտի խօսին ամէն անոնց որոնց պիտի հանդիպին, ու ամէնքը՝ ինչ ալ ըլլայ իրենց լեզուն ու բարբառը, որն ալ ըլլայ իրենց հայրենիքն ու բնակավայրը, պիտի հասկնան անոնց խօսքը: Ուրիմ Յիսուս չէր խարած զիրենք. ճշշմարտութեան Սուրբ Հոգին ստուգապէս սորվեցուցած էր առաքեալներուն ամէնք բան: Ատոր ապացոյցը այն է՝ որ անոնք հիմա կը խօսին այնպիսի բաներ, որնց անձանոթ էին յառաջազոյն ու այնպիսի լեզուներով, որոնց անդիտակ էին բոլորովին: Ահաւասիկ հրաշքը, որ Աստուած Ա. Հոգին միջոցաւ գործեց առաքեալներուն հօգիին մէջ Պենտեկոստէի այս յիշատակելի օրը:

Մենք ալ, խնդրենք ճշմարտութեան Հոգիէն՝ որ նոյնպէս խօսի մեր մաքերուն, նոյնպէս ջերմացնէ մեր սրտերը: Խնդրենք որ մեզ ալ սորվեցնէ այն ճշմարտութիւնները, որոնց չնորհիւ մարդ կարող է զանազանել չարը բարիէն, ճշմարիտը սուտէն, արդարը անիբաւէն ու առաջնորդէ մեզ պարտականութեան ու գոնողութեան ճամբէն և ցոյց տայ այդ ճամբուն վրայ զբանուած խոչ ու խութերը՝ խուսափելու համար անոնցմէ: Թուղ Սուրբ Հոգին, ինչպէս առաքեալներուն, մեզ ալ պարզեւէ նոր հոգի մը, ոչ թէ աշխարհի՝ այլ Աստուածոյ Հոգին, որպէսզի մեր խօսքերը ըլլան սուրբ խօսքեր և ոչ թէ բարկութեան, ստութեան, անէծքի ու մանաւանդ մոլութիւններու առաջնորդող խօսքեր: Ազաէնքն որ Սուրբ Հոգին մեզ ալ պարզեւէ իր այս առաջին շնորհը:

Բ

Կը պատմուի թէ երեկոյ մը, վերջալոյսի ատեն, երկու առաջաստանաւեր իրարու կը հանդիպին Հարաւային Սփրիէի ափերուն մօտ: Անոնցմէ մէկը իր պատկանած տէրութեան գրոշը կը կրէր իր կայսին վրայ, իսկ միւսը որ և է զրօշ չէր պարզած: Առաջինին նաւապեաը կասկածելով թէ մի գուցէ ծովահնէներու նաւ մը ըլլայ զիմացինը՝ ուժգին կը գոչէ նաւի ձայնատարցինը՝ ուժգին կը գոչէ նաւի:

Փողին մէջէն, ո՞վ էք գուք, ո՞ւսկից կու զաք և ո՞ւր կ'իրթաքու: Ի պատասխան այս հարցումներուն երկրորդ նաւին նաւապեաը դրօշտկ մը կը պարզէ, որուն վրայ զրուած էր. ԱՄԵՐԻԿԱ. — Նիկ ե՛լրի, ինչ որ կը նշանակէր, Ամերիկացի ենք ու Նիկ Ե՛լր Կ'երթանք: Աւ երկու առաջաստանաւերը զիրար բարեկէ ետք կը շարունակեն իրենց ճամբան:

Մարդոց աշխարհի վրայ ցրուելէն ետք ժողովարգներ ու անհատներ նաւերու նման կեանքի ովկիանոսին վրայ չարունակ կը խաչաձեւին զիրար ու կը հարցնէին իրարու. Ո՞ւսկից կու զանք, ո՞վ ենք մենք և ո՞ւր կ'երթանք և Եւ գիտուններն ու իմաստաւերները, բանասական ծներն ու ճարտասանները զարէ զար մէկզմէկու ետևէ կու զային ու կ'երթային՝ առանց այդ հարցումներուն յատակ և ճզգիտ ու գոհացնցիչ պատասխան մը գտնել կարինալու: Աւ այսպէս մարգիկ կատարեալ ու ցաւալի անորոշութեան մը մէջ կը տարի հարցում ուղարկու հարցումներն ու այդ յոյժ կարեսոր հարցումներուն նկատմամբ: Աւ արագարեւ ի՞նչպէս պիտի կարենային որոշ ու ճշգրիտ պատասխան մը զանկի այդ հարցումներուն անոնք՝ որոնք զուրկ էին ճշշմարտութիւնէ: Հոսովմայեցի դատաւորը՝ Պիշգատոս, ամենաանկեղծ խոսավանութիւն մը ըրաւ այդ մասին: Հարցում ուղղելով մեր Տիրոջ, որ իր ատեանը բներուած էր ու ճշմարտութեան վրայօք կը խօսէր՝ Էսաւ. Չի՞նչ է ճշմարտութիւնն: Ասով Պիղատոս կը խոստովանէր թէ խորունկ ու թանձր տղիտութիւն մը պատած էր բոլոր միտքերը, նոյնիսկ եթէ ամենէն զարգացած ու ամենէն մշակուած միտքերն ըլլային անոնք:

Ոչ, չունէր ճշմարտութիւնը ապականութեան ու ծիծաղելի կուապաշտութեան անձնատուր այդ ողորմելի աշխարհը:

Իր գիտուններն ու իմաստակները չէին գիտեր թէ ո՞ւսկից կուզային ու կիւկերոնի նման կը ծաղրէին իրենց կարծեցեալ աստուածները:

Իր վարդապետները, որոնք անձանօթ էին հոգիի հութեան, չէին գիտեր թէ ի՞նչ էին իրենք, կ'ուրանային հոգիի անմահութիւնը ու կը վարկարեկէին ու կ'արհամարէէկէին կինը, մանուկը, գերին ու աղքատը՝ արժէքաւոր անսունի մը չափ ալ չգնահատելով զանոնք:

Իր քուրմերն ու բանաստեղծները իրենք ալ չէին գիտեր ու բան մը չէին ընդհամարեր գերեզմանէն անդին:

Բայց ահա կուզան Աւետարանի պատշաճարեները: Բսած էր Յիսուս անսնց, երբ Սուրբ Հոգին ընդունիք՝ միայն ձեզ համար մի՛ պահէք, այլ փոխանցեցէք զԱյն բոլոր բարեհաճ մարդոց: Դաշտք բոլոր երկիրները, զորս արել կը լուսաւորէ, այցելեցէք բոլոր ազգերը և ուսուցչէք անսնց: Մկրտեցէք զանոնք Զօրը և Որդուն և Սուրբ Հոգին անսւնով: Ու ամէն անսնք որ մկրտուին ու պահէն ձեր ուսուցածները՝ յաւիտենական կեանքը պիտի ժառանգեն:

Պենտէկոստէի օրը առաքեալները ահա կ'ընդունին Սուրբ Հոգին: Ի՞նչ պիտի ընեն հիմա: Ու ի՞նչ կարող են ընել, բայց միայն հնագանդիլ իրենց աստուածային վարդապետին, այն է՝ առանց յապաղելու և առանց տատամսելու երթալ և ուրիշները հազարդակից ընել այն ճշմարտութեան՝ որով լեցուած էին իրենք: Ու արդարե առաքեալները կ'երթան քարոզելու ի վերայ տանեաց ինչ որ լսած էին յաւնկանէ: Անկարիլի է որ անսնք լուռթիւն պահէին այլեւու: Եթէ ուրիշները զիրենք լուրու ստիպէին՝ պիտի պատասխանէին. Մենք չենք կարող չխօսիլ ու չքարոզել ճշմարտութիւնը:

Ու առաքեալները կը քարոզեն, նախ երուսաղէմի հրապարակներուն վրայ եւ Հրէաստան ու Սամարիա: Ապա ամբողջ աշխարհը իրենց մէջ բաժնելով՝ կ'արշաւեն նուաճելու համար խաւարի ու մահուան ստուերներու մէջ նստող հոգիները: Անսնք Յիսուսի Խաչով զինուած՝ կը համնին բոլոր ափունքները, ոտքի տակ կ'առնեն անտառները, լեռներն ու անապատները, կը մըտնեն քաղաքները, զիւղերն ու աւանները ու ամէն իրենց հարցում ուղղողներուն՝ թէ Ո՞վ ենք մենք, ո՞ւսկից կու գանք և ո՞ւր կ'երթանք, կը պատասխանեն. Դուք պատկերն էք Աստուծոյ, Աստուծմէ կու գաք և առ Աստուած պիտի վերագառնաք: Երուսաղէմի, Աստիրքի, Աթէնքի և Հոռմի մէջ հնչող հաւատքի այս աղաղակը պիտի արձագանդէր այնուհետեւ որքան խոնարհ հիւղակներու՝ նոյնքան շքեղ պալատներու մէջ, որքան փառահեղ ոստաններու՝ նոյնքան աննշան գիւղակներու մէջ:

Եւրոպայի՝ Ասիրի և Ափրիկէի թէ՛ քաղաքակիրթ և թէ բարբարոս ժողովուրդները, Խաչի գրոշին տակ, իրարու հետ պիտի մրցէին այնուհետեւ ժառանգելու համար երկինքը: Այսպէս որ, հակառակ հաւածողներու բոնութեան, որոնց սուրբ միլիոնաւոր քրիստոնեաներ պիտի հնձէր: Տիրտուղիանոս, շուրջ 198 թուականին, պիտի գրէր Հոռմի մէջ թագաւորող հեթանոս կեսարին, «Մենք՝ քրիստոնեաներ» սը կը լեցնենք ձեր քաղաքները, ձեր կղզիները, ձեր աւաններն ու դաշտերը: Եթէ մենք լքենք քաղաքները ու փախուստ տանք գէպի անապատները, այն ատեհն զուք պիտի սոսկաք ձեր շուրջը տիրող ամայութենին:

Ասոնք են, եղբարք, այն հրաշքները զորս Սուրբ Հոգին կատարեց առաքեալներուն ու անսնց յաջորդներուն քարագութեամբ: Այդ հրաշքները կրկնուած են գարէ զար, անսնք տակաւին կը չարունակուին կատարուելի ամէն օր ու ամենուրեք, վասնզի ճշմարտութեան Հոգին կը գործէ անգադար և առաքեալներն ու անսնց յաջորդները այդ Հոգիով լեցուած միշտ եղած են քարոզները ճշմարտութեան:

Աստուածային այդ ճշմարտութիւնը մենք ալ ունինք, եղբարք: Ուրախ ըլլանք ատոր համար. Աստուծոյ մեզ չնորհած ամենաթանկազին պարզեն է այն: Սուրբ Հոգիի գալստեան այս հրաշալի օրը խընդրենք Աստուծմէ բնաւ ձեռքէ չհանել այդ պարգևը:

Պահէնք մեր հաւատքը և թո՛ղ անփկամեր առաջնորդն ըլլայ մեր ամէն գործերուն մէջ ու վստահ ըլլանք թէ այդ հաւատքին լոյսով երբեք պիտի չխոտորինք պատիւի ու առաքինութեան շխտակ ճամբէն: Ինչ որ ալ խորին, ինչ որ ալ ըսկն ուրիշները՝ սա ստոյդ է թէ անկեղծ հաւատացեալները միայն ամենէն օգտակար մարդիկը եղած են թէ՛ իրենց հայրենիքին, թէ իրենց եղբայրներուն:

Այս, պահէնք մեր հաւատքը ու աշխատինք զայն փոխանցել անսնց՝ որ զըրկուած են այդ հաւատքէն և կամ անսնց՝ որոնց մէջ թմրած է հաւատքը: Մենք ալ մեր ընտանիքներուն, մեզ շրջապատողներուն մէջ ըլլանք մէյմէկ առաքեալներ, Սուրբ Հոգիի պաշտօնեաներ:

Խօսքս մասնաւորապէս կ'ուղղեմ ըն-

տանիքի հայրերուն ու մայրերուն, որոնց Աստուած զաւակներ ունենալու երջանկութիւնը պարզեած է: Դուք, հայրեր ու մայրեր, ձեր զաւակներուն համար եղէք առաքեալները ճշմարտութեան ու առաջին օրէն ճշմարտութիւնը՝ իբրև առաքինութեան բեղնաւոր հունատեր՝ սերմանեցէք առանց սրտերուն մէջ: Ու զստահ եղէք թէ թիրես օր մը արցունքներու մէջ ձեր ցաւնած բարի սերմերու ծաղկին ու պաղաքերիլ պիտի տեսնէք ուրախութեամբ:

Մենք ամէնքս, այս ամէնքս, սիրելի եղբայրներ, պահենք մեր հաւատքը ու պաշտանինք զայն հաւատքի թշնամիներուն գէմ: Մեր օրերուն, ինչպէս ամէն ժամանակներու մէջ, դժբախտաբար պահաս չեն այնպիսիները: որոնք Աւետարանի լոյսը զրուանի տակ թաքցնել կ'ուզեն, պակաս չեն ամբարիշտները, ազատախոնները, փառաժողները՝ որոնց սրտերուն մէջէն չիջած ըլլալով հաւատքի լոյսը՝ կ'առ պլոտամբին Աստուծոյ գէմ ու կ'աշխատին ուրիշներու հոգիներուն մէջէն ալ չիջուցանել ճշմարտութեան Հոգին: Մենք սակայն հաստատուն մեանք մեր հաւատքին մէջ՝ մեզ նեցուկ ունենալով աւետարանական ճշմարտութիւնը, այսինքն Յիսուսի Քրիստոսի կրօնքը իր վարդապետութիւններով ու բարոյական օրէնքներով, իր պաշտամունքներով ու խորհուրդներով: Ունենանք միւնոյն արիութիւնը, միւնոյն եռանդն ու յարատեռութիւնը, զորս մեղաւորներն ու ամբարիշտները ունինք պաշտպանելու համար չարութիւնն ու մոլութիւնները: Ու այս դիւցազնական պայքարէն պատուով զորս ելլելու համար բնաւ չմոռնանք թէ յաղթանակը միշտ Յիսուս Քրիստոս ու Անոր Եկեղեցին կը տանին, վասնզի գրուած է թէ աստուածային ծըշմարտութիւնը կայու պիտի մնայ յաւիտեան:

Սուրբ Հոգիի զալստեան այս հրաշալի տօնիս օրը աղօթինք մասնաւորապէս՝ որ Տէր Աստուած հաղորդակից ընէ մեզ այն չնորհներուն, զորս Սուրբ Հոգին ծաւալեց այսօր առաքեալներուն վրայ, պահպանէ մեզ կեանքի նաւարեկութիւններէն ու հասցնէ ամէնքս խաղաղութեան անքոյթ նաւահանգիստը: Ամէն:

Մ. Ե. Ն.

ՎԿԱՅՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՔՈՎԵՆ

« Ամէն ամէն ասեմ նեղ քէ եւ ոչ յետպէի արշաք հաւասա զի... »
(ՂՈՒԿ. Ե. 9)

Դրուազը, որուն սրտառուչ մէկ պահը կը ներկայացնէ այս խօսքը: առաջին Աւետարանին մէջ նկարազրուած չէ յատկանչական իր բոլոր գիծերով: Հնդ չեն երեսի Յիսուսի մօտ բարեխօսելու զրկուած հրեայ ծերերը: Հարբիրապեաթ անձամբ կը մօտենայ մէր Տիրոջ, խնդրելու բժշկութիւնը իր ծառային: Եւ սակայն, նոյն զրուազը, կատարեալ գոյներօվ և գիծերով պատկերացուած կը զանենք երրորդ Աւետարանիչին, Դուկասի գրչին տակ: Սկսենտապէտ մը արգարի: Եւ արուեստի զործ մը՝ իր Աւետարանը, ինչպէս կը հաւատատեն արդէն սուրբգրական հեղինակաւոր քննադատները: Եկանքէն առնուած շատ պարզ պատմումի մը մէջէն, սեեսուած կը գտնինք յանախ ամբողջ մտայնութիւն մը ըջանի սերունդէն, մարգերէ, զասակարգերէ, վիճակներէ: Ահաւասիկ: — Մտածե՞լ մերժուելու կառկածի մը մասին, որմէ այցուած ըլլայ հառվմայեցի հարբիրապեաթը, անձամբ ներկայացած չըլլալուն համար Յիսուսին, բուժումը խնդրելու համար իրմէ սիրուած ծառային: Աեղմ այս պատմումին մէջ պիտի տժգունէր փոքր այս զգացումին երանզաւորումը: Աւելի՝ խոր իր մէկ ապրումին, համազումին վկայութիւնը իբրև, թերևս ճիշդ պիտի ըլլար ընդունիլ ատիկա: Յիսուսի անձով, անոր կեանքին ու զործերուն արձագանգով իր հոգիին մէջ ուրուացած թաքուն հիացումի մը գեղեցիկ ու զուսպ արտայայտութիւնը: Խնքն խկ պիտի խոստովանէր իր հաւատքը Անոր խօսքին զօրութեան, Անորնայուած քին հրաշքին մասին — մինչև անդամ հեռուէ հեռու: Ու ասիկա այնքան աղնուական պարզութեամբ, որուն հաղորդ ըլլալու համար կը բաւէ փակ չպահել լուսամուտը հոգիի աշխարհներուն: Եւ այդ պարզութիւնն ու աղնուականութիւնը զաղտնիքը կուտան հեղինակին ալ նկարագեղ սեեսումներուն, անհրաժեշտին թափանցումը ունեցող իմացականութեան՝

ոճին: Քանի մը պարզ խօսքեր՝ գրուած՝ բերանը հրեայ ծիրերուն, աշխարհը կը բանայ անոնց հալածուած ալ զգացումներուն, մոլեռանդութեան, կրօնքին հանդէպ անոնց բուռն՝ կոյր ըլլալու չափ՝ պաշտումին: Այլապէս պիտի զարմանայինք անոնց զիջումին՝ բարեխօսելու համար Յիսուսին՝ մահու գինով ատելի ժողովուրդի մը աստիճանաւոր մէկ զաւակին խնդրանքով: Եւ գեա՝ ի՞նչպէս՝ քանի մը զիծով, կը զատուի զիմազիծը՝ հոգեկան աշխարհը այս տիպարին՝ հռովմայեցի հարիւրապէտին: Հակագրուելով ալ ընտրեալ ժողովուրդին առանձնաշնորհեալ զաւակներուն: Յիսուս, չի կրնար իր խանդազատանքը չարտայայւել երեսոյթի մը զիմաց, որուն պահասին տառապանքն էր ապրեր այնքան անզամ, սիրտ սրտի իր խօսքերուն ընթացքին: Անափառութենէ, ունայինամբ տութենէ հետու, զերագոյն կամքի մը համակերպի զիտցող սիրտն էր փնտռեր, ու չէր գտեր: Զինք շրջապատողները, իր ետևէն եկողները՝ ամէնքն ալ քրթմնջող, ամէնքն ալ թերահաւատ: Ու հիմա, չըստ պատուած խորչէ մը բխող քաղցրութեան մը նման, միխթարութիւնը կ'ապրի այս անակնկալին: Հաւատքը, համակերպութեան ոգին, սիրտը՝ ինքզինք և իր արարքները ենթարկելու իր անձէն զուրս՝ մարդերուն և երկինքին հաճութեան, վըկայութեան: Եւ իրաւ ալ ամբողջ իսրայէլի մէջ Յիսուս չէր գտեր այսչափ հաւատք, այսչափ սիրտ:

Կեզդրոնական մտածումը սակայն, որ նոյն ատեն խորհուրդն ու խորքն է այս պատմումին, վկայութիւններու արժէքի ինդիրը կը բերէ լուծումի:

Վերոյիշեալ գրուագին մէջ, մարդու մը արժանիքին մասին իրենց վկայութիւնը կուտան երեք զասակարգէ տիպարներ, հրեայ ծերերը՝ ծանօթներ՝ ընկերը, հարիւրապետինք՝ այսինքն անձը, և Յիսուս, որ է Ասուլած:

Ճիշդ պիտի չըլլար երեք այս վկաները նոյն արժէքով զնահատել: Նուազագոյն ողջմտութիւն մը պիտի աստիճանաւուրումը ընէր անոնց, իրենց խորքին, շրջագիծին, տարածութեան ու պարունակութեան տարողութեամբը զնահատելու համար զանոնք: Անհատ մը նուազ անձ է

մինակը, քան երբ ընկերութեան մը կարելի առաւելութիւններով է նպաստաբուռն, զօրանալով ու պայծառանալով իր կարողութիւններուն ճանաչումին, իրագործումին մէջ է Եւ ընկերութիւն մը՝ իրեկ գումարը միայն անհատներու, ոչինչով իրերն արժանիք, պիտի տարբերէր անհատէն, եթէ ոգեկանութիւն մը, իրերը, մարդերը, գործերը լուսակերպող Շանչ մը, Հոգի մը իր սրբութեան հրաշքը չըկրէ անոնց մէջ: Հակառակէն՝ ընկերութիւն մը, խումբ մը այնքան աւելի զօրաւոր ու յաւերաժութեան համար կ'ապրի, կը գործէ, որքան աւելի նոյն հոգին երբ կ'իջնէ, կը թափանցէ, իրերն աննիւթ քաղցրութիւն, բոլոր անդամներուն մէջ անոր: Ու երբ նոգի են, հոգեղինացած են խումբի մը անդամները, այն ատեն մարդկային ամէն զգացում — պրզատիկ փառասիրութիւններու, անհանդուրաժութեան, նուաստութեան, սարսափի, նախանձի — պիտի չյաջողի կասեցնել բարձունքներու սենեռուն անոնց հեքք, թոփչքք, երգք: Խումբին երգը երգն է ճերմակ հոգիներուն, հաւատաւոր, սիրտ ունեցող, յաւէրժագան ներկայութեամբ մը իրենց երազը, վախճանը ապրող, գործող:

Չտարածուելու համար սակայն փորձենք պարզել մեր մտածումը: Նկատի առնելով երեք այս վկայութիւնները արժանիք գնահատելու առաջարկութեան մը մէջէն:

Կայ անձին վկայութիւնը: Մենք կը վկայենք մեր մասին: Բայց վկայենք թէ ի՞նչպէս, առաջին խսկ անդրադարձին, կառակածով մտիկ կ'ընեն մարդիկ այս վըկայութիւնը: Եւ իրաւունքով: Որովհետեւ անժխտելի է այն զգացումը որով մեր արժանիքներուն գնահատումը, մեր արժանապատուութեան, համբաւին, վարկին անբծութիւնը կը կապենք ընկերութեան այդ մասին ունեցած համարումին: Ի՞նչ խօսք այլևս՝ որ այս զգացումը, անդիմադիր ուժի մը պէս, պիտի մղէ մեզ մեր անձին առաւելութիւններուն միայն անդրագաւռնալու, զանոնք միայն գնելու մարզոց գատողութեան: Հետեարար՝ մեր անձին վկայութիւնը միակողմանի, անկատար հանդիսացնելու: Երբ մանաւանդ յիշենք բնութիւնն իսկ մարդուն, անհատին, իրերն կատարեալին ձգտող անկատար էակմը:

Այստեղ, տակաւին, դժուար չէ հաս-
տանել անկեղծութեան պակասը, վախ-
կոտութեան բաց մնացած գէմքը՝ պարզը-
ւած՝ ներքին համոզումին կրակէն, ձարո-
ղանքներ գիտակալելու կարող իրական քա-
ջութենէն։ Գիտենք թէ ի՞նչպէս մարդիկ
կը ճզնին պատնէշել արտաքին հականիրը
իրենց ներքին փլատակներուն։ Ի՞նչպէս,
երբ կառկածի կ'ենթարկուի մեր՝ կամքի
տէր անձ մը եղած ըլլալը, ամէն տեսակ
գումար խօսքեր ու վճռական որոշումներ
կ'ըկնք. երբեմն, անսպասելի զանոլու-
թիւններ իսկ յանձն առնելով՝ ի զին ֆի-
զիքական ու նիւթական տուժումներու։ Եւ
այս բոլորը՝ ապացոյցը տուած ըլլալու
համար միայն մեր հաստատակամութեան։
— Միամտութիւնը մեր երկու հոգինե-
րուն։ Մարտափը՝ ինքինք մինակ, լըք-
ուած զգացող մեր արժանապատուութեան։
Որովհետեւ, դարձնենք մեր նայուածքը՝
մեր ներաշխարհին, ու ալիսի տիսնենք
ճշճմութիւնը մեր կամքին, պատկերը՝
չխոստովանուած այնքան մեր անկումնե-
րուն։

Նուաստութեան, մարդերէն անտես-
ուելու, ընկերութիւններէն կղզիանալու
երկիւղը թոյլ չի տար մարդուն — մենու-
թեան սարսափը ապրող, իրենց առանձ-
նութիւնը լեցընելու անկարող մարդերուն
— գտնել ճշմարիտ արժանիքները իրենց
էութեան։ Աւելցուցէք ասոնց վրայ ուրիշ
ալ տիպարներ՝ մեծամիաներէ, ամբարտա-
ւաններէ, կեղծաւորներէ։ Այ զես՝ մար-
դեր, որոնք կը խօսին այնպիսի արժանիք-
ներու մասին՝ իրենց անձէն, որոնց սակայն
ոչ իսկ արձագանգ-արտայատութեանը կը
հանդիպիս իրենց անձին վրայ ու կեանքին
մէջ։

Հասկնալի՞ ուրեմն, թէ ի՞նչ չափով
միայն վստահելի է անձի մը վկայութիւնը
իր արժանիքներուն մասին։ Միւս կողմէ
սակայն, ասոր հակազդեցութիւնը չէ մեր
հիացումը այն հոգիներուն հանդէպ, որոնք
հաւատքը ունին իրենց անձին, կեանքին
ու գործին, ու կը քալեն իրենց ճամրէն.
ու անհանդէս։ Որոնք չունին մը-
տահոգութիւնը նուաստութեան, մինակու-
թեան, սարսափին, ընկերութիւններուն,
այն բարդոյցին որ կը կաշկանդէ իրենց
խոյանքը, հոգեկան լեցունութեան մը հը-

պարտութիւնը, ստորագրած ութեան ճըն-
չումին ներքեւ։ Որոնք չունին աճապարան-
քը՝ բացատրութիւն տալու իրենց արարք-
ներուն։ Վախկոտութիւնը՝ ներկայացնելու
միջին՝ արժէքը, զիտումը իրենց մտա-
ծութենքուն ու գործերուն, երբ մասաւանդ
պահանջող ալ չկայ իրենցմէ։ Աւ կեղծա-
ւորութիւնը՝ որ երկրորդ ամին է՝ վախկո-
տութեան հետ, նոյն հոսանքին։ Խեղճու-
թիւնը՝ ինչպէս կ'ըսնեն, տունէ տուն պատող
պատաւ բերանոներէ ցանցի մը վստահե-
լու, ապահովութիւնը իրենց վարիին։ Այս
բոլորին գէմ, երանելի այդ հոգիները խումբը
կը կաղմին մարդկութեան այն գաւակնե-
րուն, որոնց անձը կը պաշտպանուի ու կը
մեծնայ ժամանակին հետ՝ վկայութեամբն
ալ ընկերութեան։

Բայց ի՞նչպէս առնել վկայութիւնը
ընկերին։ Այ կրնայ միակ անհատ մը կամ
անհատներու հաւաքականութիւն մը ըլլալ։

Իրեւ գուրծէն զիտող մը և մօտէն ալ
անհատին կեանքին ու համոզութերուն
տեղեակի մէկը, վստահելի կը գանձնեք զայն
առաջին ակնարկով։ Բայց ի՞նչպէս մօտնալ
այն յուսախարութիւնները որոնց կ'ենթար-
կուին յանախ իրենք՝ ընկեր ու բարեկամ
կարծուածները, այն անձին մասին, որուն
արժանիքներուն վկայութիւնն էին ըրեր
այնքան վստահութեամբ։

Քմբունելի պիտի ըլլալը մեր վերապա-
հութիւնը թշնամի-ընկերոջ մը վկայութեան
վերաբերմաբ։ Բնադդական մզումները,
մարդկային կիրքերու, զգացումներու գո-
հացում տալու պահանջքը մարդուն մէջ,
պատճառներ են որ մենք շատ բան զեղ-
էնք անոր աննպաստ արտայատութիւննե-
րէն։ Բայց բարեկամ-ընկերին ալ տարրերչէ
պարագան։ Առաջինք՝ ժխտական, երկրոր-
դը՝ զբական շարժառիթներէ զրդուած,
հաւասարապէս սխալ հետևութիւններու կը
տանին մեր զատումը։ Որովհետեւ, բարե-
կամութեան զգացումը, ըմբոնուած իրեւ
ընկերոջ նպաստաւոր միայն ըլլալու, ամէն
բանէ առաջ անոր բարիքը միայն երաշ-
խաւորելու զգում, վարանքի կը մատնէ
վկայութեան կանչուած բարեկամը։ Երկ-
սայրի ընտրութենէն մը մէկը կատարել։
Բարեկամութիւնը թէ ճշմարտութիւնը։
Աւ զիտենք թէ ի՞նչպէս զգիստի արժանի
կը նկատենք անոնք որոնք ճշմարտութեան

հակառակ, կը փրկեն պատիւը, ապադան իրենց բարեկամին։ Խոկ զրկանքի ու զու հողութիւններու ենթարկուողները միմիթարութիւնն ալ կ'ունենան կամքի ազնուագոյն արարքներ կատարած ըլլալու։

Բայց այս չէ միայն պատճառը, ընկերոջ տուած վկայութեան անվատահելութեան։ Անպատասխանատուութեան պարագայ մը ևս կ'աւելնայ։ Ի՞նչպէս երաշխաւորի խօսքը երկրորդ այս տիպարին՝ ինք իր արժանիքներուն վկայող անձին պէս որքան անկայուն, այնքան փոփոխամիտ։ Կըրցիքը ենք հաւատալսա երևոյթին, երբահսեր ենք նոյն անհատը, պատրաստ՝ դառնացած այնքան մեղագրանքներ ընելու նոյն անձին գէմ, որուն կարողութիւններուն գովեսան էր ըրեր մինչև այն ատեն։ Եւ ասիկա՝ առանց խղճահարութեան։ Ընդունելով միայն՝ թէ պիտառուեր, սխալիր է ո ինք Եւ այս խոռոտավանութիւնը բաւական կը համարի որ իրաւունք տայ ինքինքին զիւրին այդ դարձուած քը ընելու։ Մոռնալով ալ (ի՞նչպէս կ'աւրանայ այս պահուն մինչև հիմա իր տուած վկայութիւնները) թէ ընկերութիւն մը այնքան արագ կը կործանի, որքան աւելի արմատ բռնած ըլլայ անպատասխանատութեան այս հոգեբանութիւնը իր անդամներուն մէջ։

Ահա ուրեմն անձը և ընկերը երկուքն ալ մարդ։ Տկար, անվճուական։ Երկուքն ալ տարօրէն խառնուրդը բարձրագոյն, ազնուական ձգտումներու և ստորին, բնազդական մղումներու։ Ու պատմութիւնը խոստովագիրն է մարդուն տկարութիւններուն, անկարողութիւններուն։ Հօն, մարդկութեան արժանիքը՝ աննահանջ իր ձգտումն է, խոյանքը՝ իր մարմինէն դուրս, իր գիտութիւններէն անդին իրականութիւններու։ Պահանջքը՝ ազատագրուած գոյութեան մը, ուր մարդկերը չխարէին իրար, և ուր տառապանքը երջանկութիւնն իսկ ըլլար։

Երբ այսպէս անբաւական են անձին և ընկերին վկայութիւնները, ուր փնտուել աւելի կատարեալ, մարդկային տկարութիւններէ զերծ էակ մը, որուն հաւատումներուն կարելի ըլլար զստահիլ։

— Ասուծոյ մէջ։

Ըլլայ անիկա ըմբռնումովը նախնական կրօններու, բանապաշտ մտածողներու կամ

հոգեպաշտներու։ Խոկ ամենէն աւելի՝ ատիկա, պայցառ հաւատքին մէջ քրիստոնէան կամ մտածումին։ Զէ՞ որ ամենէն բանապաշտ միտքերուն ալ նուազագոյն պարկեշտութիւնը խոնարհեցնելն է իրենց զըլուխը, պաշտելու համար զայն որ ուկապոյտէն անդին կը բնակիու։ Զէ՞ որ ուրիշ ու տարբեր այդ աշխարհէն ոչ մէկ մահականացու է վերագրածիր։ Բայց անիմաստ պիտի դառնար գոյութիւնը կեանքին, մարդուն, տիեզերքին, առանց խորհուրդիրականութիւն այդ կապոյտին, որ բնակարանն է Տիեզերքի Ուժին, կեանքի Աղբւրին, Ագեկանութեան, Աէր Վախճանին — Աստուածը բոլոր միտքերուն և հազիներուն։ Եւ որ ինքն խոկ յայտնութիւնն է տուեր իր եղածին։

Զենք ծանրանար զստահելիութեանը մասին այս վկային, քանի որ մեր իսկ անհրաժեշտ պահանջքն է Անոր կատարելութիւնը, ճառագայթումը՝ իրբու ճշմարտութիւնն, լոյսի ազբիւրը՝ Կրիստոնէք պլատիկ հաւանականութիւնն անգամ ըմբռնել՝ չարութեան, նախանձի, մարդկային տկարութիւններու, որ արատաւորած ըլլան մեր զգացումը Անոր մասին։ Ինչ գժբախտ պիտի ըլլայինք այն ատեն։ Նախանձիլը չկարենալն է ինքզինք լեցնել, ինքզինքին բաւել։ Պակաս զգայն է ինք իր մէջ։ Զոր կը փորձենք մեզ հետ ապրողներէն մէկուն կամ միւսին զրկանքովը լեցընել։ Աստուած միւսի լիութիւնն է՝ ինքզինքին բաւող, կարօտութեան, պակասին տկարութիւնը չունեցող։ Ու նոյն ատեն՝ զեզուն, բաշխուող լիութիւնը։ Աէրը՝ վճռական, ուշզիղ, արդար, հոգիներուն թափանցող։

Հասկնալի՞ս, ուրեմն, երբ հալածուած ու մարդկերէն յուսախար, երկինքներու կը սեենուին մէծ հոգիները մարդկութիւններ։ Ի՞նչ փայթն անսոնց գատումները մարդկերուն։ Ոչ մէկ ճիգ իրենց կողմէ՝ իրենց արարքները արդարացնող։ Որովհետեւ ոչինչ կը սպասեն մարդկերէն։ Բայց մանաւանդ որովհետեւ յաւէքժութեան վըկայութիւններ ունին իրենց հետ։

Խոկ մէ՞ր բաժինը։

— Մենք ալ ունինք Անոր ներկայութիւնը։ Աղմատանքը ձայնն է Աստուածոյ՝ մարդոց հոգիներէն ներս, անոնց կեանքին ու գործերուն վերա կախուած։ Աստուածոյ

ա՛չքը՝ ամենատես, որմէ ոչինչ կայ գաղտնի: Որուն անունով երգում կ'ընենք շատ անգամ:

Եւ իրաւունք չունի՞նք երանելի անուանել այն հոգիները որոնց մաքուր է խղճմտանքը: Որոնք պայծառ նայուածքով կը կենան իրենք իրենց անձին ու զործերուն դիմաց: Անխառն հրճուանքով: Գիտակցութեամբ: Զեղումով: Երանելի մանաւանդ անով որ անոնց անձին մէջ կու դան իրար գտնել իրարմէ անջատ երեք վկայութիւնները, ամէնքն ալ նոյն հաւասուութերը ընելու նոյն ենթակային մասին: Այդպէս եղաւ պարագան Հռովմայեցի հարիւրապետին: Հրեայ ծերերը վկայութիւնը կը բերելն ընկերութեան ինք՝ զատումը ընելով իր գործին, իր զիրքին, փաստը կուտար ինքինք և իր արարքները վերլուծող լուսաւոր զիտակցութեան: Եւ Յիսուս՝ վկայութիւնը երկնքին, կուզար հաստատել, լրացնել ու պատկի ինչ որ ճշմարտութիւնը, արգարութիւնն իր՝ այդպէս աճած՝ հոգիներուն մէջ մարդոց:

Դիտէ՞ հոգիգ, թէ իսկ տառապանքով, իր գիշերները քաղցրացնել, իր օրերուն մէջէն՝ Աստուծոյ աննիւթ ստուերը իրեւ պտցնել իրեն հետ երգը սպիտակ այդ ձայնին: Զբանտուած: Զկուրցած: Անաղարտ: Այս՝ Քալէ՛ ուրեմն, անձայն, անհանդէս, հաւատքովը մաքուր խղճմանքիդ, զանգի այդ իսկ է իրական երջանեկութիւն հոգիիդ: Անկեղծութեամբ, պարզութեամբ, ազնուականութեամբ, նուիրումով ինք իր մէջ ծաւալելը՝ ինչ որ երազն է հոգիիդ ապրումներուն, սպասումներուն, արարքներուն:

Այդպէս՝ ամէն բոպէ, թէ իսկ տրտմած՝ օրերու տաղտուկէն, հրճուանքը պիտի լեցնէ հոգիգ, ինքինք միասին զգալով խումբին հետ երանելի այն հոգիներուն, որոնք զիտեն վկայութիւններու քովին քաւել տագնապին դէմ մնալով միշտ վեր՝ նութիւն, աշխարհին, մարմինին ու մարդերուն կաշկանդումներէն, փիրուն սարսափներէն:

ԹՈՐԳՈՒՄ ԱԲԵՂԱՅ

ՄԱԼԸ ԵՒ ԱՆՄԱՀՈՒԹԻՒՆԸ

Բայց ի հեճուկո այս նկատումներուն, անժխտելի է որ մեր բարոյական պարտականութիւնը կը կայանայ կուսիլ մահուան դէմ յանուն յաւիտինական կեանքին: Բարոյական հմանական սկզբունքը կարելի է տարագել այսպէս: — Այնպէս մը զարուէ որ կարենաս հաստատել ամէն բանի մէջ, ամէն տեղ և ամէն ինչի և ամէնքին նկատմամբ յաւիտինական և անմահական կեանքը, այնպէս որ կարենաս յաղթահարել մահը: Ստոր բան է մոռնալը անհացումը, նոյնիսկ եթէ ըլլալ ատիրկամէկ համարի ապրող էակի մը, ստոր բան է հաշտուիլը անոր հետո Ամենասառըն և ամենաճգնիմը արարածին մահը ունի անհանդուրժիլի բան մը, և եթէ յաղթահարուած չէ ան իրեն վերաբերա բանին մէջ, այն ատեն աշխարհը ոչ մէկ արգարացում ունի եւ չկրնար ընդունակի: Ամէն ինչ և ամէն ոք պէտք է յարութիւն առնէ կեանքով և յաւիտենական իւանքով: Աւրիշ խօսքով մենք պարտինք հաստատել է արանական սկզբունքը մը, ոչ միայն մարդոց նկատմամբ, այլ կենգանիներուն, բոյսերուն, նոյնիսկ անշունչ ասարկաներուն նկատմամբ: Մարդը պարտաւոր է ըլլալ միշտ և ամէն բանի մէջ կեանքին մատակարարը, պարտաւոր է ճառագայթել իր սանեղճագործ զօրութիւնը:

Արդ, բոլոր ապրուներուն հանդէպ սէրը, որ պէտք է անցնի վերացական սիրոյ գաղափարը, կը յօրինէ ճշգրտորէն այս կախը մահուան դէմ, յանուն յաւիտինական կեանքին: Քրիստոնի սէրը աշխարհի և մարդոց նկատմամբ կեանքի պարզ մըն է առատօրէն, յաղթանակ մը՝ մահարեր ուժերուն վրայ: Մահուան իսկ դէմ կուրել, որ նշանակութիւնն իսկ է ճգնութեան, կը պահանջէ որ մենք զմեզ և ուրիշներուն հետ վերաբերինք, իրրե թէ մահը մեզ յանկարծակի պիտի բերեր ունէ մէկ պահումը: Ասո՛ր մէջ է որ պէտք է սրոշել այս վերջինին բարոյական արժեքը: Յաղթէ կենդանական վախին, զոր մահը քեզ կը ներշնչէ, բայց պահէ քու մէջ հոգեկան և սրբազան անձկութիւնը, զոր իր խորհուրդը կը ծնցնէ: Որովհետեւ անով է որ կը ծնի մարդուն մօտ գերբնականին զաղափարն

իսկ: Կրօնքին թշնամիները, մասնաւորապար Եպիկուր, կը մտածեն թէ կրօնքը դարձնելով պատասխանատու մահուան սարսափին, զայն կը մերժեն նո՞յն հարուածով: Բայց անոնք երբեք չեն կրնար ժխտել թէ, այն սրբազն անձկութեան մէջ, զոր կը ծնցնէ մահը, մարդը հաղորդ՝ գոյութեան ամենախորունկ խորհուրդին, կ'ընդունի յայտնութիւն մը: Մահուան և կեանքի բարոյական յարակարծիքը պիտի յայտնուէր հետեւեալ հրամայական բարոյականով: — Վարուէ՛ ողջերուն հանդէս այնպէս, ինչպէս մեռեալներուն, և մեռածներուն հանդէս այնպէս, ինչպէս ողջերուն: Աւրիշ խօսքով յիշէ միշտ մահը որպէս կեանքին խորհուրդը, և կեանքին մէջ, ինչպէս մահուան մէջ, հաստատ է անձանձրանալիօրէն յաւիտենական կեանքը:

Եթէ կեանքը սերորէն կապուած է մահուան, ան կապուած չէ անոր տկարութիւններուն մէջ, ինչպէս կրնանք այդ բանը կարծել առաջին անգամէն, այլ անոր ուժին մէջ, անոր ներզօրութեան, անոր առատութեան մէջ: Այդ է որ կը գտնենք Դիոնիսականութեան մէջ: Եւ այդ դարձեալ՝ սիրոյ մէջ: Արդարեւ, կիրքը, այսինքն կեանքի ամենաառուժգին յայտնութիւնը, կը պարունակէ միշտ մահուան սերմեր: Այն որ կ'ընդունի սէրը իր յորդազեղ ուժին և իր եղերականութեան մէջ, ստիպուած է մահն ալ ընդունիլ: Այն որ կեանքին շատ կապուած է, կը փախչի սիրոյ ճակատագրէն, զայն կը զոհէ ուրիշ կոչումներու: Հետեւարար, ամէն ինչ որ մեզ կը հասցնէ կեանքի բարձրակէտին, տարփական սիրոյն, տարբեր յարակարծիքով մը, իր հետ կը բերէ նաև մեր կորուստը և մեր մահը աշխարհին մէջ: Սիրող ենթական դատապարտուած է մահուան և անոր կը դատապարտէ սիրուած առարկան: Պակնէր այդ մասին մեզի տուաւ սքանչելի երաժշտական յայտնութիւն մը "Tristan et Yseult" երկրորդ արարուածով: Ընկերային առօրեայնութիւնը կը ճգնի տկարացնել սիրոյ և մահուան այս կապը, ան կը ջանայ անվընաս դարձնել առաջինը իր կազմաւորութեան հետամուտ ըլլալով: Բայց իրականութեան մէջ, ընկերային առօրեայնութիւնը նոյնիսկ կարող չէ նշմարել սէրը: Ան միակ դարման մը կը ճանչնայ մահուան

գէմ — տղարերքը: Որդեծնութեան մէջ, կեանքը անոր կը թուի յաղթել մահուան: Բայց այս յաղթութիւնը որ կը մերժէ ճանչնալ անձը, իր ճակատազիքը և իր յոյսերը, որ տեսակին կեանքը միայն կը ճանչնայ, ցնորական յաղթանակ մընէ: Արդարեւ այն որ կը ծնի, դատապարտուած է մեռնելու և ատով կը դատապարտէ միւնոյն ժամանակ զայնպէս, որուն ծնունդ կուտայ: Արդէն բնութիւնը կ'անգիտանայ ընդհանուր կերպով մը, այս վաւերական յաղթանակին խորհուրդը, որ միայն կրնայ յառաջ զայն գերբնական աշխարհէ մը: Իրենց ամբողջ պատմութեան ընթացքին, մարդկի ջանացնին կոռուիլ մահուան դէմ, երբեմն մոռացումի օգնութեամբ, երբեմն ալ մեռնելու գինովութեան և տիսլապաշտութեան օգնութեամբ: Եւ այս կորեէն է որ ծնունդ առին շատ մը հաւատալիքներ եւ վարդապետութիւններ:

Հոգիի բնական անմահութեան իմաստասիրական գաղափարը, հանուած իր գոյացականութենէն (substantialité), ամուլէ, որովհետեւ զանց կ'ընէ մահուան իրողութիւնը: Մեկնելով այս տեսակէտէն, ապականացման դէմ կոիւը յանուն յաւիտենական կեանքին, անօգտակար է: Այս վարդապետութիւնը կը համապատասխանէ ի վերջոյ, բանայնապաշտ բնազանցութեան մը, ամբողջութեամբ զուրկ եղերականութիւնէ: Գլորցական (scolaire) հոգեպաշտութիւնը լուծում մը չէ անմահութեան և մահուան հարցին, այլ աշխատանոցի հայեցողութիւն մը, որ գերազանցօրէն վերացական է և ոչ կենսական: Նոյն բանն է իտէալիզմին համար, որ անկարող է ոչ միայն լուծում մը տալու խնդրին, այլ նոյնիսկ՝ զնելու զայն: Գաղափարապաշտութիւնը, ինչպէս որ կը յայտնուի ան գերմանական բնագանցութեան մէջ, կ'անգիտանայ անձը. անոր մէջ միայն պաշտօն մը կը տեսնէ տիեզերական ոգիի և գաղափարի. ատոր համար իսկ այնքան քիչ զգայուն է մահուան հարցով:

Արդարեւ մահուան եղերականութիւնը միայն կարելի է ըմբռնել անձին խորունկ ըմբռնողութեամբ մը, զայն յաւիտենական նկատելով միայն: Որովհետեւ ինչ որ իր արժէքով և իր ըլլալիքով (destination) անմահ է, ատոր կորուստն է եղերականը: Եթէ մարդուն մահը մեզի անհանդուրժելի

կը թուի, պարզապէս որովհետեւ իր մէջ հղող անձը կը համապատասխանէ յաւիտենական աստուածային պատկերին և զալափարին, որովհետեւ անոր մէջ ներփակուած է մարդկային կարելիութիւններուն և բոլոր ուժերուն միութիւնը: Անձը չի ծնիր հօրէ մը և մօրէ մը, ան սահեղծուած է Աստուծոյ կաղմէ: Հոգիին և մարմնին բնական անմահութիւնը չէ տրուած մարդուն, որ ի յայտ կուգայ սերնդական յառաջազոյութեամբ մը (processus) Մարդս այս աշխարհիս մէջ մահանացու էակ մըն է: Բայց դիտակից է աստուածային պատկերին, անձին, զոր իր մէջ կը կրէ. զիտէ թէ ինք մաս կը կաղմէ ոչ միայն բնական աշխարհին, այլ նաև հոգեկան աշխարհին: Եւ ահա ինչո՞ւ համար ան ինքինք կը նկատէ որպէս յաւիտենականութեան պատկանող: Ահա թէ ինչո՞ւ անոր կը անհայտ: Ոչ թէ հոգեկան կամ մարմնական տարրերն են, որոնք յաւիտենական են և անմահ մարդուն մէջ, այլ աւելի ոգեղէն տարրը, որուն գործելութիւնը բանելով անոնց վրայ կը կաղմէ ճշգրտորէն անձը, կ'իրագործէ աստուածային պատկերը: Երբ ոգեղէն և անապական աշխարհի մը պատկանող, մարդս անմահ և յաւիտենական է. բայց ան բնականորէն և իրողապէս ոգեղէն էակ մը չէ. այդպէս կ'ըլլայ միայն, երբ ողին յաղթանակէ իր մէջ և իշխէ իր ստորին տարրերուն: Ամբողջականութիւնը և միութիւնը սերած են ոգիի աշխատանքէն, և անոնք են որ կը կաղմեն անձնաւորութիւնը: Բնական անհատը տակաւին անձ մը չէ եւ ներգոյ (inhérent) չի գտնուիր անմահութիւնը իրեն մէջ: Բնականաբար տեսակն է միայն անմահ Անմահութիւնը կը ստացուի անձով, և կը յայտնէ կոիւ մը ի նպաստ այս վերջինիւ:

Գաղափարապաշտութիւնը կ'ուսուցանէ անմահութիւնը անանձնական կամ գերանձնական ոգիին, զաղափարին և արժէքին, բայց ոչ անձին, որուն յաւիտենական ըլլալիքը (destinée) զոհուած է ընդհանրապէս անոնց: Ֆիխտէ և Հէկէլ մեզի կուտան օրինակ մը այդ մասին: Այս տեսութիւնը ճշմարտութեան բաժին մը ունի իր մէջ, այն իրողութեամբ որ բնական, փորձառական մարդը չէ որ անմահ է և կը պատկանի յաւիտենականութեան, այլ ոգեղէն սկզբունքը, իտէալը անոր մէջ: Բայց

իր սխալը անկէ կը հետեւի որ այս ողեղէն սկզբունքը չի կաղմեր անձը յաւիտենականութեան համար, չի պայծառակերպեր իր ամբազջ ուժերը, այլ կը բաժնուի անկէ, զայն կը թողու ապականութեան և մահուածն վերացականորէն զնելով անմարդկան և անձնական ոգի մը, սոհեղծուած և խէալ երկինքի մը մէջ: Անձը, որ ինքնինքի իրագործած է և հասած է ամբողջականութեան (intégralité), անմահ է Բայց ոգեղէն աշխարհին՝ ան գոյութիւն չունի ինքինքին մէջ միկուսացած վիճակով, այլ կապուած է Աստուծոյ, ուրիշ անձերու, տիեզերքին (cosmos): Ներթապաշտութիւնը, դրապաշտութիւնը վարդապետութիւններ են, որոնք կը հաշտակին մահուածն հետ, կ'օրինաւորին զայն, բոլորովին ճգնելով զայն մոռնալ և կաղմակերպել կեանքը դամբանավայրերու (sépulture) վրայ: Այս վարդապետութիւնները այսու խսկ տափակ են, զուրկ խորութիւնէ և լրջութիւնէ: Յառաջդիմութիւնը (progrès) վարդապետութիւնը, ամբողջութեամբ գրաւուած ըլլալով տեսակին ապագայով և ապագայ ունրուններու ճակատազրով, ինքինքը բոլորվին անտարբեր կը ցուցնէ անձին և անոր ըլլալիքին հանդէպ: Յառաջդիմութիւնը շրջափախման (évolution) նման, կը ներկայացնէ անանձնականութիւն մը: Եթէ մահը անհամայ իրողութիւն մըն է տեսակին համար, որ կը յառաջդիմէ, չէ սակայն այս այս վերջինին համար ո՞չ խորունկ եւ ո՞չ եղերական, որովհետեւ անմահութիւն մը կը վայելէ: Մահը անձին համար միայն խօրունկ և եղերական է: Աւելի զարդացած վարդապետութիւններուն մէջ է որ գոյութիւն ունի մահուածն հանդէպ համակերպումը և անոր հետ հաշտեցումը: Մահը, անոնց մէջ, իր եղերականութեան մէջ ըմբռնուած է. բայց անձը, բոլորովին զիտակցելով հանդերձ ինքինքին, չունի ոգեղէան ուժը անոր զէմ կոռեկտ և զայն յաղթելու: Ստոյիկանութեան և Պուտուայականութեան կեցուածքները անկարող են մահուածն առջև, բայց աւելի ազնուական են քան թէ սերնդական տեսութիւնները, որոնք զայն զանց կ'ընեն ամբողջութեամբ: Հոգիին կեցուածքը մահուածն նկատմամբ միշտ տիսուր է և մելամազնու: Անոր մէջ կը զգացուի յիշատակի կարծը, անկարող

անցեալը վերակենդանացնելու : Գալով նախաքիատունի կամ կեցուածքին, ան կը յարոնէ համակերպութիւն մը ճակատալրին առջեւ, որ իր հետ կը բերէ անխուսափելիօքէն մահը : Միայն ոգի՞ն, քրիստոնեութիւնը մրայն կը չափի այս յաղթանակը :

Անձնական անմահութեան զազափարը օտար էր հին խրայէլի ժողովութիւն : Անք զայն չենք զտներ Հին Կոտակարանին մէջ, Անձին զիտակցութիւնը տակաւին չեր արթլոցած . միայն կար ժողովութիւն անմահութեան զիտակցութիւնը, այսինքն՝ տեսակինը : Յորի զիրքին մէջ է որ կ'երեայ առաջին անգամ անձին ըլլալիքին եւ իր եզրականութեան զիտակցութիւնը : Քրիստոսի գալուստը կանխող հելենական զարաքշանին և Յուղայականութեան կրօնական զիտակցութեան մէջ միայն ոգեզէն տարրը ինքզինքը կ'ազատազրիր բնապահական տարրին տիրակալութենէն : Անք ներկայ կ'ըլլանք հոս անձի ազատազրման մը, որ կ'ելէր ժողովրդական և սերնդական կեանքէն, որուն մէջ էր նախապէս ընդխառնուած : Բայց անմահութեան զազափարը միայն ինքզինքը կը յայտնէ ճըշմարտորէն Յոյներուն մօտ եւ հոն իր զարգացումը եզրականօրէն հրահանգիչ է : Ոկիզը, մարդը նկատուած էր իրրե մահկանացու էակ մը . այն չափով որ զերմարդկային, այսինքն աստուածային սկզբունքը կը յայտնէ անոր մէջ, նոյն չափով ալ իր անմահութեան զազափարը կը սկսի երեան գալ : Խոկքան, հասարակ մահկանացուները չեն որ անմահ են, այլ կիսաստուածները, հերոսները, գեերը : Մարդուն մահուան կապուած պատող տիրութիւն մը գոյութիւն ունէր Յոյներուն մօտ : Իրենց ողբերգութիւնը և իրենց բանաստեղծութիւնը առով թաթաւուած են : Մարդկայինին մահկանացու ըլլալու և աստուածայինին անմահ ըլլալու սկզբունքները, այսպէս զատուած իրարմէ, իրարու կը միանան միայն հերոսներուն, զերմարդկերուն մէջ : Ոչինչ աւելի զգալի է քան վախճանը մարդուն, որ գատապարտուած է իջնելու չուքերու սոորերլիքեայ թագաւորութեան և համակերպելու իր բախտին անողոքութեան : Յոյներու մասնաւոր տիրութիւնը որ կը բացակայի աստուածանչական ըմբռնումէն, յառաջ կուգայ անկէ որ անոնք զտած

ըլլալով մարդկային սկզբունքը, չէին կը ցած միացնել զայն աստուածայինին : Այսպէս է որ բերուեցան հաւատալու թէ չձնիլը աւելի արժէք ունէր մարդուն համար : Այսաեղ Հնդկաստանի բնականցական յուետանութիւնը չկայ, որ մէկպէ կը նեաէ մարդը, և աշխարհին մէջ խարկանք մը որ տիրութիւնը կը անձինք մը որ մարդկային տիրութիւն մը որ իրականութիւնը կը անձինք մէջ՝ մարդուն և թէ՛ աշխարհին մէջ, որովհետեւ Յոյները գերազանցօքէն իրապաշտներ են : Բայց իրենց հանձարը չկրցաւ տանիլի երկար ատեն այս հակագրութիւնը մարդուն վախճանին և աստուածային վախճանին միջնէ : Սոոր համար, մարդուն անմահութեան համար կուի մը ամէն զինով անհրաժեշտ եղաւ :

Յունաստանի զիցարանական և կրօնական զիտակցութեան մէջ աստուածային անմահութիւնը յայտնուած էր զուգահեռ մարդկային անմահութիւնը մտածումը կրնար հազորութիւն անմահութիւնը համար մինչեւ անորւ Այդ է նիւթը խորհուրդներուն, Որփէականութեան, Պղատունի իմաստասիրութեան : Մարդկային հոգին ունի աստուածային տարրը մը, որ պէտք է ազատագրուի նիւթին տիրակալութենէն : Այն ատեն հոգին կը շահի անմահութիւնը : Բայց այդ շահը կը յայտնէ լքում մը, և չի ցուցներ ստորին նիւթական աշխարհի պայծառակերպութիւնը մը : Անմահութիւնը ոգեկան է և զազափարական : Անմահ է միայն ինչ որ կայ իրերու բնազանցական բնութեան մէջ, ուրիշ խօսքով մահը և ապականութիւնը պարտուած չեն : Ըստ Որփէական զիցարանութեան, հոգին կ'իջնէ մեղաւոր և նիւթական աշխարհին մէջ և յետոյ կը պարտաւորուի ազատել ինքզինք անկէ, որպէսզի ինքզինքը իր ոգեզէն հայրենիքին մէջ մացնէ : Այս զիցավէկպը, որ յարաբերութիւն ունի հոգիի ծագման և վախճանին հետ, մին է մարդկութեան ամենախորունկներէն . և ան է որ բանեցուց այնքան միհ ազգեցութիւն մը Պղատունի վրայ, զոր կը զտնինք մասնաւորաբար Փիգոնյին մէջ : Սոոր կապուած է վերամարմնացումի (reincarnation) հին վարդապետութիւնը, որ փորձուած հազուադէպ ճիգերէն մէկն է բանելու համար հոգիին ըլլալիքը իր անցեալին և իր ապագային մէջ, իր ծննդաբանութեան և իր վախճանաբանութեան մէջ :

(Շաբանակէլէ)

ՊէթՏԱԱէֆ

Թարգ. Կ. ՄՐԿ. ՄԿՐՏՅՉԵԱՆ

բԱՆԱՍՏԵՂՄԱԿԱՆ

ԵՐԲԵՄՆ

Երբեմն իմ մէջ ես կ'որոնեմ,
Մըրին, նըրքին եւ խուսափուկ
Արահետներն՝ ոռնց մէջէն
Ճամբռու դրդի շատ սիրելի
Մասեր փորբած իմ խորբերէն:
Մուրին ինկան կարիլ կարիլ,
Օրեն աղըլոր ու միամին
Պատանութեան:

Յեսոյ անդարձ քըռան, գացին,
Հաւելեն ոսկի երազներուն,
Լեւան ետին ժամանակին:

Այսպէս է կարգն այս աշխարհին:

Տարիներու ցեցը կերաւ,
Ասուխն ընտիր ու նըրբանիս
Ու նըկարէն
Իմ հաւատժին:

Եւ օրերու աւազին մէջ
Ինկան անձայն՝
Սուրբ փըշանքներ,
Զոր կը պահէ երեմն հոգին,
Գաղտնի նոյնիսկ իրմէն, կեանմէն:

Սիրսո էր բարի,
Ու բաւչեցի հոգին իմ պարզ
Բոլոր մարդոց
Հեռու մօժիկ:
Ու չեմ ցալիր այս ամէնուն,
Զի հարուս է
Մարդը չափովն իր սըւածին:

Ու չեմ ցալիր այս ամէնուն,
Զի հոգիին վըրայ առ կախ
Կը պըլպըլայ ըողբը անման
Ցիւսակին այդ ամէնուն՝
Երէկուան պէս բարձ ու անոյց,
Որ վեր կ'առնէ զանոնք նորէն

Նըման լոյսին՝ որ չի մեռնիր
Երկրի բոլոր խաւարներէն :

Չունիմ ես ցաւ
Ինձմէ փախչող այդ բոլորէն,
Երակներէն իմ նեղեղուած՝
Դաւսին վլրայ երազներուն,
Ակոսին մէջն իմ սէրերուն,
Չուրերն ի վար պատրանիներուն :

Գիրն այսպէս է
Ապրումներուն մեր ամենուն :

*

Կըսկիծ մը կայ որ չի մեռնիր,
Ս.յսխան առաս մահերէն վերջ՝
Դամբարանին վլրայ սըրտիս.
— Պատկերն է ան
Ինձմէ բըսած՝
Հէնքը հազած այն երազին
Չոր բաժնեցինք:
Տըղայ մըն էր
Հէնքը հազած իմ հոգիին:
Երկարեցի ձեռքերս անոր
Ու բաժնեցինք հաւասք ու սէր,
Հայ ու ժըպիս,
Տրտուրիւններն այս աշխարհին :

Դեռ երէկ էր որ ան զընաց,
Գընաց անդարձ,
Թէեւ ներկայ ըուրջս ամէն տեղ,
Կը լըսեմ ձայնն ու կը նայիմ
Աչւթներուն,
Բայց ա՛լ օսար ու տարազիր :

Տըխուր՝ կ'ըսեն, բաղել մասերն
Փրրած խորունկ մեր ալիերէն.
Բայց չէ ըսուած չափը ցաւին,
Մահէն առաջ մահն երբ կ'իջնէ
Բարեկամ զոյգ հոգիներուն.
Որ մեզ մեզի դէմ կը բաժնէ
Եւ իրարու
Անծանօրներ մեզ կը բողու :

ԵՊԻՎՈՐԴ

ՄԵՐԵԼՈՑ

Ա.

ՈՒԶ ՄԵՌԵԼՆԵՐՈՒՄ...

... Եւ զիւերներն ալ ինձի մեռելներն իմ կ'այցելեն.

ՍԱՍՏՈՎԱԺԱՅԻՆ լցութեամբ, խորհրդաւոր մեռելներ.

ՄԻՆՅ՝ զիւելզման մը աղուո՞ր՝ յիշատակներն իմ կ'ըլլան,

ՈՐՈՒՆ շունչին մեծնապու ես իմ հոգին կը բանամ...:

— **Մ**ԻՆ հոգին է՝ որ ծընաւ իմ բարորինը սէրով...

ՄԻՒԾՈ ուզեց որ սրխիմ, եւ աղեց աչքս փայտոն...

ՄԵԿԻ ալ ծաղկիլը ուզեց հրպարտութեան մ'ինձմէ ներ.

ՈՐ դեռ ուրիշ մ'ալ շարժեց փափկութեան ջիղն հոգիին...

ԳԵՐԵՂՄԱՆՈցը վաղուց ունի սահանք մ'ինձմէ ներ.

Բայց մարդ տեսնէ երբ այսպէս իր մեռելներն անոր մէջ,

ՍԱՄԷՆ մէկը մէկ մայրի, ամէն ըրուկ ներ մը նոր,

ԳԵՐԵՂՄԱՆՈցն՝ հոգիի մ'ամբող գոյները ունի...

Այցելուները՝ նիմա, միսէ փրբած հոգիներ,

Այնին ինձի իրական կը մօտենան մուրին մէջ....:

Բայց կը զրկեմ, կը ոյեմ հոգին որ լուրջ ըրաւ զիս...:

Իմ մեռելներն արցունեով վերածուեցան հոգիի.

ԳԵՐԵՂՄԱՆՈՑԸ զանոնի ըրաւ եոյեր սիրազեղ,

Որ հրճուանեով ես իրենց բանամ դռներն իմ ամուր....:

1943

ԱՆԵԼ

Ի ՏԷՍԼ

Լոյսը ինչպէս նեփ ներմակ

Շունչըդ է որ այս առու

Նորէն կը զգամ կը ըրչի

Պարտէզին մէջն իմ սրտին

Որուն բնակիչը եղար,

Եւ ուր նիմա երկիրդով

է որ կ'ուզեմ մեզ պահել

Մատներուն տակ իմ սիրոյս.

Զի այդ սրտին մէջ ֆիշ ֆիշ

Զը յայտնրած ցաւ մը, միւս

Իր վերադարձ կ'ընէ....:

Ա. ՇՏԻՇՈ.Տ

1943

ՄԵՌԵԼՈՑ

Դ.

ԸՆՏԱՆԻՔԻՆ ՍԳԱՒՈՐ...

Ոչերեն իր խիստ ամ քանար, ու տեսներ շարքը միայն.
Փրքած իրմէ կեանելերուն սեւեր հազնիլը խորհուրդ.
Տրտում անփորձ հոգիներ . . . ինչպէս սակայն, կարծր, ցուրտ
կեանքէն իշնող այս ցաւին են մըտերիմ ալ այնքան . . . :

Սնցնողն արցունեք սիրէ՝ իր ետեւէն, իրեն հետ
կեանքին բախիծը հազնող հոգիներուն արփաքեւ:
Մեռնողը կոյս մ'է սառած, անհրապոյր, անարեն . . .
Մեռնողը սիրս մ'է փառուն, յաւերժութեան մէջ ինկած . . . :

Ցաւէն դեղին այն տրդան գիտնար խորհուրդը այս մեծ.
Գիտնար հրճուանեք անհուն, կեանքին բացուող հոգիին . . .,
Երակներուն իր վսիս, բալէր արփինը նորէն . . . :

Մահը կամուրջ մ'է, հո'զի, միջեւ բացուած կեանելերու:
Սնվերջ ըսկիզբ մը լոյսի, ուր հոգիներ կը վառին:
Ասուածներու փառքին մէջ մահը ժրպիս մ'է խորունկ . . . :

1943

Ա.ՆԵԼ.

ՄԱՅՐԻՆԵՐՈՒ ԹԱՑ ՀՈՒՔԻՆ . . .

Մեղմին՝ անձրեւ՝ երկինք մը զորս մաղելէն . . .
Դաւս ու ծաղիկ, կանաչ դողեր ալ կ'առնեն.
Երգը հովին՝ մերք այնպէս բաց ու տրտում . . .
Ծառեր բարի՝ արտասուելէն կ'օրօրուին . . . :

Լուրջ՝ կը բալեմ, մայրիներու բաց շուֆին,
Լեցուն այնպէս, երգին ինչպէս է հոգին . . .
Երգեր տրտում՝ իմ օրերուն բաղցրութեամբ,
Ծառերէն վար, իմ ըրբներուն վրայ կուզան . . .

Թաց հովերու, զորս ծառերու երկընին
Ինչ բա'ղը է, բա'ղըր, մենութեան երգն այս նոր,
Երք բեզ բերէ՝ հոգիներէն հեռաւոր,

Սէր-օրերու ըստուեր նայուածքը լրոին . . .:
Ու կը սիրեմ բալել այսպէս՝ յոյսով հին,
Նոր ու տրտում մայրիներու բաց շուֆին . . .:

1943

Ա.Լ.Ի.Ք

ՊԵՂԵՍՏԻՆԱԳՐԱԿԱՆ

ՍԱԼՈՆԵՏՏԻՆԻ ԱՄՐՈՑԸ

ՄԻՆԱՅԻ ԱՆԱՊԱՏԻՆ ՄԷԶ

- Ա. — Ամրոցին ընդհանուր նկարագիրը.
 Բ. — Ամրոցին մասնաւոր նկարագիրը.
 Գ. — Ամրոցին լիւատակարանները.
 Դ. — Ժամանակակից անցելը:

Ա. — Ամրոցին ընդհանուր նկարագիրը.
 Մինայի անապատին ընդգարձակ հարթութեանց (plateau) վրայ, մօտաւորապէս ինը գարերու հնութեան մը տակ, զեռ կը հեծեն աւերակները Քալսդ կինսիի համ ձինսիի ամրոցին։ Անապատին պէտէ վիները այսպէս կը կոչեն այս հնութուրց ամրոցը, անունովը այդ շրջանին մէջ բաւական հաղուագիւտ եղող բոյսի մը, calotropis procera^(*), որ սակայն առատութեամբ կ'աճի շրջակայէլ-Արքչի մէջ և որ շատ աւելի տարածուած բոյս մըն է Արարական անապատի հարաւային շրջանին կամ եղիպատական Առուտանի մէջ։

Կինսի բառը, արդարն, իր արժատով և ածանցեալ ձներով, յատուկ է վերոգրեալ երկիրներուն և արդէն խնդրոյ առարկայ բոյսը յատկանչելու համար, Հապէչները,

(*) Calotropis procera կը պատկանի Asclepiadaceae ընտանիքին և յատուկ է Քչնկալայի, ծովեղերեայ Հնդկաստանի և Պարսկաստանի, կը զանուի նոյնպէս նգիպտոսի և հիւսիսային Ավերիկէի մէջ՝ ուր անոր արմատին կեղեւը տեղական շուկաներու մէջ կը ծախուի։ Ունի անկանոն հատուածներ, կարճ, տափակ կամ թեթե կերպով բոլորամեւ, աշոտաքին երեսը ուսուկի նմանութեամբ, գոր զեղնագոյն։ Երկայնքի կտրուածքին վրայ մատնէքաւոր է, չոտ չունի, բայց ունի բարկ ու լեղի համ մը, խոտային-ներու կարգէն երկարակեաց բոյս մըն է, յաճախ պտուտակաւոր, ծաղկիկը բրանարեր է, հինգ թերթերով և երկթերթ իգայով։

Կեղեւ պարունակելով ալքալիկերայ մը կամ մուդարին, ինչպէս նաև ռետոնային բաղակցութիւն մը և լեղի հիւթ մը, վերոյիշեալ երկիրներու բնիկները զայն կը զործածեն տեղական դարմանութենութիւն մէջ, եռացնելով ու զործածելով իրը քրանարեր և Քրանկախտի հակազդող դեղ մը (Traité de Matière Médicale: par le Docteur L. Reutter, de l'Université de Genève, էջ 200)։

Ինչպէս նաև պենա լեզուախումբի ցեղերը՝ ինչպէս Ապապտէհները, Պիշարէնները, Պէնի-Ռմէնները և այլն, միենայն բառը կը զործածեն։ Իսկ արարերէն խօսող պէտէ-վիները նոյն այս բոյսը կը ճանչնան առեւ (շար) անունով։ Թիհ երկրի մէջ պենա լեզուի յատուկ այս բառին անսպասելի երեսովը ինքնին բաւական պիտի ըլլար կառածելու թէ արդեօք ցեղացին յարաբերութեանց ինտենսութիւնները զոյութիւն չունէին։ Հապէչներու և Մինայի մէջն և թէ արդեօք Ամրոցին և Առուրըն Նեղոս զայս չէին հաստատեր, իշշատակելով Դ. գարու վերջիրը (Բ. է.) Պիհենաններու արշաւանքները Մինայական թերակղզին մէջ։

Բայ ամէն հաւանականութեան, ամրուցին Քալսդ կինսի իր անունը կը պարտի իր մերձականներուն վրայ աճող այդ բոյսութիւն մէկուն, այն զարուն՝ երբ Պիհենանները Մինա կ'արշաւէին։ Մնաց որ պէտէ-վիները շատ յաճախ իրենց երկրի և զաւորի անունները կը կոչեն նոյն այդ շրջանի մէջ աճող հաղուագիւտ բոյսերու անունով։

Մինայական այս ամրոցին կարեսութիւնը և գիրքին ընտրութիւնը կարենալ յատակ կերպով ըմբռնելու համար, անհրաժեշտ է նկատի առնել երկրին հողագրութիւնը։ Առուեզի պարանոցը կը ներկայացնէ տափարակ գետին մը, հազիւ ծովի մակերսէն վեր և որ համանուն ծովախորշին անմիջական եղերքին վրայ տարածուող եղիպտական հարթութիւնները կը բաժնէ Մինայի անապատէն։ Համաշափ կերպով գէպի արեւելք ձգուած, Մինայի անապատը Արարիայէն բաժնուած է իջուած քովը (depression) Մեռեալ ծովառն՝ որ բնական շարունակութիւնն է Ազապայի ծոցին, այնպէս որ Մինայական թերակղզին միաժանակ եղիպտոսէն ու Արարիայէն անջատուած, կը ներկայացնէ միահարթ տարածութիւն մը։

Բուն Մինայի անապատը կալմող իր հարաւային մասը իսկապէս կրանիզային է և կնայսային, զիւրաւ մատչելի ձորերով հեղեղատուած, որոնք իրարու կը միանան բազմաթիւ բանուկ ճամբաններով։ Հիւսիսային կողմը նուպիական աւազակարերու մէջ միործուած հողագրալին իջուածք մը, անապատը կը բաժնէ կրային սարահարթէն։

որ արտօնութեան կը հասնի ծովի երեսէն մինչև 1800 մեդր բարձրութեան մը՝ որ ապա աստիճանաբար կը ցածնայ ու յետոյ անջատ՝ բայց ցցուն սարաւանդներով կ'անհետանայ գէպի հիւսիս: Կրաքարային այս չոր ու խորտութորտ ու գարուվար սարահարթը եր հովիտներուն ամայքներովը հակասութիւն մը կը կազմէ Սինայի աւելի դաշտուած և հետեաբար աւելի բնակուած կրանիդային գաւառին հետ և այս իրազութեան համար է որ Դին անունով կը կոչուի այս գաւառը, մոլորում իմաստով, և որ պէտքիներու լեզուով կը նշանակէ ամել: Դին գաւառը գրեթէ ամբողջովին չորցուած է Ռւատի էլ-Արիշի աւազանով՝ որուն գլխաւոր ձորահովիաի ջուրերը կը հոսին գէպի Միջերկրական, էլ-Արիշ քաղաքին մօտը:

Թէ արեւելքէն եւ թէ արեւմուտքէն, պղտիկ ձորեր կը կտրատեն սարահարթին չոր եզերուածքը, որոնցմէ երկուքը եզիպատական զառիվարին վրայ իրենց կիրճերով կը շղթայուին Ռւատի էլ-Արիշի հետ. արեւելեան կողմէն Ռւատի Սատրը՝ որ կը բացուի Սուէզի ծովախորշը եզերող փոքրիկ գաշտավայրին մէջ, և հիւսիսէն Ռւատի Ռահան՝ որուն դարձուածները ճամբայ մը կը գտնեն միւնոյն դաշտավային մէջ՝ բայց Սուէզի հանդիպատակաց կողմը, ուր հասնելուն կ'առնէ Ռւատի Մ'պատուք անունը։ Սարահարթին եզերուածքը կտրող բոլոր ձորերուն պէս, այս երկու ձորերն ալ խորադիր են և դարափնեայ, որոնց յատակները ծածկուած են ժայռային բեկորներով և ուրկէ կ'անցնին ուղտերու կածանները, գէթ մատչելի մասերուն մէջէն։ Շատ յաճախ, կողմնակի փոքրիկ ձորերը իրենց սարաւանդներովը ու գետամէջներու խափանուած ըլլալովը, անանցանելի կը թուլին։

Ամբողջ երկիրը ամայութիւն մը կը ներկայացնէ և հազիւ թէ ամէնէն դարափնեայ հովիտները բաւարար չափով արօտավայր մը կը ջամբան ոչխարի ցանցառ հօտերուն և նորիկակառակը, սակայն, ջուրը բաւական առատ է. ասով հանգերձ օրուան մը ճանապարհ քալելու է, Ռւատի Սատրի կամ ծէպէլ Սոմմարի մէջ, բաւարար քանակութեամբ ջուր գտնելու համար։ Սակայն և այնպէս, գաւառին յարաբերաբար յաճախակի անձրւաներէն յետոյ, ձորերուն կրախառն ու կաւային յատակներն ու դարափ-

նեայ մասը, մինչև չորնալնին, գէթ քանի մը շաբաթ, ջրակորտեր կը ձգեն, որոնք պէտքիներուն համար կը գառնան նախահամական բարիք մը։ Քալով արուեստական հորերուն, առոնք ձորուզիներու կազուղ տեղերուն մէջ կոչու կերպով բացուած ծակեր են միայն, որոնք կը խորանան ու կը լքուին երբ ջուրին երեսը ցածնայ։

Այսպէս ուրեմն Դինը աշխարհագրական միացման կէտ մըն է Եղիպտոսի և Արաբիոյ միջն։ Միջերկրականի ծովափէն զատ, ամբողջ երկրին զործածական ճամբաներն են։

1. Մեռեալ ծովէն գէպի վար, Աքապայի ծովախորշը իշած ճամբան, իբր վիրինին չարունակութիւնը։

2. Ռւատի էլ-Արիշը՝ որ կը մտնէ Դինի և Սինայի մէջ։

3. Սուէզի ծոցին ծովեզերքը և Սատր ու Ռահան երկու ձորերը՝ որոնք Սինան կը միացնեն Սուէզի նաւահանգիստին, և վերջապէս՝

4. Մեքքէ տանող ուխտաւորներու ճամբան Դինի մէջէն ձգուած, Սուէզէն գէպի Աքապա։

Արգարե, Քալադ կինստի անունով ծանօթ էլ-Արիշի այս ամրոցն է որ պիտի հսկէր Միջերկրական ծովեզերքի ճամբաներուն։ Ռւերիշ ամրոց մըն ալ, սակայն, որ կը գարզարէ Աքապայի ծոցին կղզեակը, Փարաւոնի կղզի կոչուած (Ճէզիրէդ Ֆարաուն), կ'իշխէ ծոցին և Աքապայի իջուածքին, այս վերջին քաղաքէն 15 քլմ. հեռաւորութեամբ։ Սովիկա Graye des Croisés կոչուած կղզին է՝ զոր L. de Laborde գտաւ 1834ին և որու մասին հաղուազիւտ տեղեկութիւններ միայն ունինք, չնորհիւ յիշեալ Փրանսացի ուղերօրին։

Կը մնար ուրեմն հսկել մեծ ու բանուկ ճամբաներուն վրայ և այս նպատակաւ ահա ընտրուած էր Քալադ կինստի տեղը։ Սոկէ կը հետեւի որ այս հնաւուրց ամրոցը կը գտնուի իրը ճամբայ զործածուած երեք ձորերու իրարու հանդիպած կէտին վրայ, որոնք են՝ Ռւատի Սատր, էլ-Արիշ և Ռահան և թէ ամրոցը, իր գիրքովն ու բարձրութեամբը կ'իշխէ առաջին երկուքին վրայ։ Ուխտաւորներու բանուկ ճամբան ու Սուէզի ծոցին ծովեզերքը հազիւ թէ օրուան ճամբու հեռաւորութեան վրայ են նոյն ամրոցէն։ ասկէ կը հետեւի՝ որ Սուէզի բոլոր

ճամբաները ամրոցին ուղղակի հսկողութեանը տակ են և թէ վերը լիշուած երկու ամրոցներէն այս մէկն է որ կը սիրէ ամրոցը Արևայական թերակլզիկն վրայ, մինչդեռ ձեզիրէդ Ֆարաւունը կ'իշխէ ծպուն վրայ, Աքապայի ծոցի կողմէն:

Սուէզէն Քալագ կ'ինար կարելի է հասնի երկու առանձին ճամբաներով, մինչթեատի Ռահայէն, որպէս ոլորուտները զարաֆնուած են բոլորովին անմատչելի ուղղահայեաց կողերով եւ Ռւատի Սատրը, նուազ դիւրաւ անցանելի, բայց թէ քիչ մը աւելի երկար: Այս երկուքէն առաջինը կը հարկացրէ տասնըհինգ ժամու ճամբայ մը, մինչ միւսը կարելի է կտրել մօտաւորապէս քաննըհինգ ժամէն:

Ռահայի հարթութեանց կտրուածքը՝ որ դէպի արեմուտք և դէպի Ռւատի Սատրի եզերքները շատ կանոնաւոր է, քանի՞ մօտենանք Ռւատի էլ-Սրիշին, ա՛յնքան կը ծամածոի իր վերին մասին վրայ: Այս հարթութիւններէն կ'անջատուին ժայռային շատ մը լերգեր, երկրին ընծայելով երկրաբանական մասնայատուկ զրութիւն մը ու լերգերէն ամէնէն կարկառուն մէկ մասին վրայ է որ կառուցուած է Քալագ կ'ինտի ամրոցը: Մօտաւորապէս մէկ քլմ, երկարութեամբ անցք մը ամրոցը կը կապէ հարթագետնին՝ որուն բարձրագոյն գաղաքը 695 մեղը է ծովէն, իսկ ամրոցինը՝ 645 մեղը: Եւ որովհետեւ ամրոցին ստորոտը ծովէն 510 մեղը բարձր է, կը հետեւցուի ուրեմն որ իր շուրջին հողէն ունեցած նուազագոյն բարձրութիւնը 135 մեղը է:

Այս ցցուածքին ծայրը քիչ մը լայն է և կը ներկայացնէ շուրջ երեսուն մեղը բարձրութիւն մը, կազմելով փոքրիկ հարթութիւն մը՝ որուն ընջապատին վրայ է որ կառուցուած է ամրոցը և որուն արեւելան և հարաւային կողերուն կրաքարային խաւերն ու խարիսխի մարնային դիրտերը անմատչելի կը դարցնեն ամրոցը, մէկ կողը միայն խոցելի դարձնելով, ուրիէ հաւանաբար լրացած ըլլալու են ամրոցի շինութիւնները: Վեց մեղը երկար ճակատի մը վրայ և հիւսիսային պատուարի ամրոցը երկարութեամբը կտրատուած ժայռը ո՞չ մէկ կերպով յարձակողին դիւրութիւն կու տայ ամրոցը գրաւելու: Ամրոցը կառուցածայ ամրոցը գրաւելու: Ամրոցը կառուցանելու համար տեղը հարթելով դիվուած

հողը զիւրութեամբ ծառայեց շինութեան աշխատութիւններուն և այս կերպով պարփակին գետնէն վեր բարձրութիւնը դիրքին համեմատ հասաւ 6-11 մեդրի: Երկու ուղղութեամբ կատարուած այս աշխատութիւններուն միջն է որ ընտրուեցաւ ամրոցին մուռքը՝ ուր կը հասնին թէ՛ Ռահայի սարահարթէն եւ թէ արեւմտեան կողմի գտուարին նեղ ճամբէն:

Գաւանէն ներս կը բացուի ոչ շատ հստապահութեամբ կամբարակապ քառակուսի անդաստակ մը: Քանի մը աստիճան ելլելէ յետոյ կու դայ երկրորդ զուռ մը, որ նոյնպէս կը բացուի առաջինէն քիչ մը փոքր երկրորդ անդաստակի մը վրայ, որուն խորքը կը տեսնուի պարիսպին զըլխաւոր գուռը հանող բոլորչի պդտիկ սանդուղը մը և Այս կերպ պաշտպանուած զըլխաւոր գուռը զրուած է կէս մեղը թանձարութեամբ հիւսուած պատի մը մէջ, գուռը ներկայիս մասամբ փլած է: Պարիսպին մօտ փոքր պատուհան մը կը բացուի դէպի գուռը բաւրս: Պարիսպին ներքնամասի հողը բաւական հարթութեած է և չինութեանց ատեն ժայռը այնպէս մը օգտագործուած է որ կարելի է ըսկել թէ ամրոցը նստած է ընական այդ նոյն ժայռին մէջ, ինչպէս է պարագան Հալէպի, Համսի և նման այլ բերգերու համար: Պարիսպի կանակին վրայ շինուած են բնակարաններն ու կենդանիներու յասուկ ախոռները: մինչդեռ զինուորական կարեոր չէնքերը կը գտնուին ներքին պարապատ երկրորդ գաւիթին (atrium) մէջ: Դէպի ներս, նախ և առաջ կը տեսնուի գետնայարիլ ամրողջովին ժայռին մէջ փորուած քառակուսի չէնք մը, որ կամ ջրամբարն էր և կամ բերգին մառանը: Ասոր կից բարձրացած է ընդարձակ և լաւ կառուցուած տուններու շարք մը՝ որ հաւանաբար իրը բնակարան կը ծառայէր բերդի հրամանատարին: Բնակարանի ձախ կողմէն պատ մը կ'երկարի որ դէպի հարաւ կը լայնայ ու կը խառնուի դէպի հիւսիս երկարած մէկիթի մը պատին հետ Մզկիթին կիցն է կարեոր չէնքերու ուրիշ խումբ մը, որ նոյնպէս դէպի հիւսիս կ'երկարի և իրենց խնամուած շինութենէն գատելով կարելի է ըսկել որ հոն կը բնակէին կարեոր անձնաւորւթիւններ: Ամրոցին այս մասը կը կազմէ միահարթ տանիքի մը պէս բարձրացանելու համար տեղը հարթելով դիվուած

ցած հանրային պղտիկ հրապարակ մը, որ իրը գաւիթ կը ծառայէր երկրորդ մղկիթի մը: Այս հրապարակին մէջ էր որ հաւանձար ամոցին պահակախումբը իր առանձնական կամ հաւաքական աղօթքը կ'ընէր, վասն զի անոր արտօաքին պատին մէջ պըդտիկ զըլլի մը զրուած էր՝ որուն առջև ամէն հասնող կրնար դիւրութեամբ աղօթել: Նոյն տեղւոյն պատին վրայ հաստատուած փոքրիկ կատար մը իրը մինարէ կը ծառայէր և ուր կարելի էր ելել նեղկեկ սանդուղով մը: Մեծ մղկիթին ամբողջ տարածութեանը տակ ու բոլորովին գետնափոր, չինուած էր բերդին ընդարձակ ջրամբարը: Փաւիթին միւս կողմը կը գտնուէին չորս կողմը պարիսապով պաշտպանուած շատ կանոնաւոր խոռոչներ, որոնք ամրոցին ամէն տեսակ սնունդի մթերանոցներն էին:

Եէնքերու այս ամբողջութիւնը մեծագոյն մասով փլած է, բայց անոնց զիրքը ընդհանրապէս կը մնայ անազարտ, կարելի գարձնելով յատակ վերակազմութիւնը ամբողջ ամրոցին, ի բաց առեալ պարիսապի ներսի երեսին կոթնած մասնաւորներու բնակարանները, թէկ ասոնց ութնէն տասը հատին յատակագիծը կարելի ըլլայ դիւրութեամբ հանել, գլխաւորաբար արեմտեան պատի շարքին վրայ եղողները:

Թարգմանեց

ԱՐՏԱՀԱԶԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՒ

(Եպիսկոպուսիէլէ)



ԴՐԱԽՄՕՍԱԿԱՆ

Ա Ս Գ Ե Բ Ո Ւ Տ Ո Ւ Կ ...

(ՔԵՐԵՌՈՒԱՄՆԵՐ)

ԳԵՂԱՐԳ ԶԵԲԻՃԵԿ

Գանիք 1931-1941

Քերթողներ կան, որոնք լաւ աստղի տակ ծնած են և ուրիշներ՝ որոնց աստղը երբեմն իրենցմէ առաջ և երբեմն վերջ գայլած է. չեմ գիտեր թէ ասոնցմէ ո՞րն է Գ. Զէքինեանը, բայց իրողութիւն է որ ինք Ասսողերուն ջակը զրած է, ու այս պիտակ խորագիր մը չէ, վասնդի հատորը լեցնող քերթուածներու մեծ մասին վրայ երկինք մը կը բացուի յաճախ. և միշտ աստղեր է որ վար Կ'իյնան կամ կը սքովուին ամպերէ: Զէքինեան զգայուն է, իր հոգերկնքին վրայ կեան քի սովորական երեսյթներն անգամ փոխն ի փոխ կը բացիսին, աւելի քան ընդարձակելու յուշերու և իշման իր կալուածը: Կը պատկանի Սփիւրքի յետ-պատերազմեան այն քերթողներուն, որոնց մտքին վրայ տիրական կը մնան զեր նախապատերազմեան ցեղային ու զգացական հրամայականները, առանց սակայն հսկառութեան և ոսկեղօծ վսեմացումներու: Իրականութեան երազայնացում մը, և ասիկա հասկընալի է ամէն կողմերէ մերժուած պատրանաթափ նողիներուն համար, երբ մեր մէջ աւելի քան քսան տարի է որ կը ժալլուին ինչպէս մեր երազի, նոյնպէս՝ մեր ճակատազրի կարմիր զրօնները: Եթէ Սփիւրքի բանաստեղծութեան լրացքին մէկ երեսը նկատենք Ս. Անակեանն ու Նըմանները և ուրիշ մէկ երեսը թօփալեանն ու Սարգիսեանը, որոնք հազիւ նշմարելի իրենց ակուը ջանացին բանալ հայ զրականութեան մէջ, տեղ մը գրաւելու փափաքով, բաղձալի տաղանդներ չունեցանք. որուն բուն պատճառը ես կը կարծեմ թէ վեր կը մնայ այն բոլոր վիճակներէն, որոնք առանապակ իրրի շարժառիթներ յառաջ կը բերուին՝ բացատրելու համար գէթ այս մարզին մէջ ինըրական մնալու սահմանուած իրողութիւնները: Չենք ժիտեր անշուշտ հաւատքի: հողի և ցեղային ազգակներու զերը, սակայն բանաստեղծը այն բոյսն է որ միայն լոյսի եւ շերմութեան մէջ չէ որ կ'աճի՝ այլ նաև շուքերու: Արաւեսան ու կեանքը չեն հերքեր զիրար և իրարու հետ սերտ առնչութեան մէջ են, սակայն ճշմարիտ արաւեստագէտը միշտ վեր է կեանքէն: Մարզիկ շատ յաճախ կը ծնին ցեղային առաւելիթիներով, անոր չնորհիւ միայն ընդունելու շրջապատի բիւրազան ազգեցութիւնները: Ասով չենք մեղազրեր անջուշտ մեծ թիւը այն միւսներուն, որոնք բանաստեղծութիւն գրելու արարքը չեն ազատագրած, իրենցը չեն ըրած, և կը զրեն որովհետեւ զբել գիտեն:

Սակայն ոչ ոքի համար դաշտանիք է որ իրական բանաստեղծութիւնը զուրս կը մնայ վասմէն, բառէն ու կաղապարէն և Անիկա ինքնատիպ զգայութիւն մըն է, երբեմն վեր՝ և շատ յաճախ զերծ միջավայրի տուեալ կաղապարներէն:

Զէքինեան յետ-պատերազմեան զրող մըն է. արտում ու խաղաղասէք հոգի մը իր խորքին մէջ, և եթէ աստղը, ծաղիկը, յօշն ու երադը իր տողերը իրենց ցուցատարակ ըրած կը բերեն մեզի, պատճառ այն է որ Զէքինեան ևս յետ-պատերազմեան իր արուեստակիցներու նըման, առօրեայէն ու կեանքէն փախուստի մէջ է, հակառակ անոնց կապուած ըլլալու իր արտաքին տուեալներուն և ժամանակին:

Բանաստեղծական տժգունութիւն մ'անին իր տողերը, որոնք սակայն մտածումի և զգայնութեան պակասէն չէ որ այդպէս են. վասնզի տժգոյն այդ վիճակներէն կ'երեին անդայտ բայց իրական ծուէնները իր մտապատկերներուն՝ որոնք կ'անցնին անշշուկ մեր նայուած քէն, յաջողած սիթմի մը մէջ, ոսկի ամպերով կարաւանի մը մնան՝ հեռաւոր լեռներու կատարներէն, բայց մի՛ փորձէք իրականութեան կանչել զանոնք, կրնաք խոցել նըրանիւս հէնքը անոնց շատ յաճախ ծիրանի սոստայնին:

Տանելի և մաքուր է իր լեզուն, բաւական յաջող պատկերներով. իր երեակայութիւնն ու զգայնութիւնը թէկ զիւրաբեկ՝ բայց ունին շօշափելի ծուէններ, բանալ կարենալու չափ մարդկային հութեան անայց խօսութիւնները: իր մըտածումները առհասարակ ունին շեշտ և խորութիւն՝ ապրիլ ըսոււած երեսյթին զէմ: Արդիական թեթեռութիւն մը և փայլ մը որ յատուկ է բոլոր յետ-պատերազմեան զրողներուն, կ'ընեն այս հատորը չնորհալի և լեցուն անուշութիւններով, զոր կ'արծէ յաճախ բանալ, երբ կեանքի մութ ու տղեղ զէմքը մոռնալ ուզենք, օրերու այն ցաւին մէջէն որ մեր կեանքն է:

Ամբողջական բանաստեղծ մը ողջունելու հաճաքով կը սպասենք Ալսուտերու Տակ: Հատորի տիրոջ, որուն քով գրելու բացասական յատկութիւններէն աւելի զգալի են առաքինութիւններ:

Ե. Վ. Տ.



Ս. ՅԵԿՈԲԻ ՆԵՐՍԻԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕԳՆՈՒԹԵԱՆ ՁԵՌՆԱՐԿ
ՊԱԼԵՍՏԻՆԻ ՄԷՋ

Պաղեստինի Հայ գաղութը իր հայրենակցական և երիտասարդական կազմակերպութեանց ներկայացուցիչներով եւ բովանդակ ժողովուրդով, իր գեղեցիկ մասնակցութիւնը բերաւ «Հայրենիքի Օգնութեան Ձեռնարկ» համգանակութեան, հովանաւորուած ու զեկավարուած Ս. Սթոռոյ կողմէն: Աւելի քան սրտառուչ էր այն միահամուռ փափաքը, զոր ունեցաւ Պաղեստինի հայութիւնը, դոյզն չափով օգնելու համաշխարհային երկրորդ այս մեծ պատերազմին մէջ իր սիրելի հայրենիքի սահմաններուն վրայ, Խորհրդային մեծ միութեան կողքին իր գոյութեան կոխը մղող իր արենակից եղբայրներուն:

Երուսաղէմի, Եափայի, Հայփայի, Սմանի եւ Գազայի մէջ զգացուած փափաքին վրայ տրուած հրահանգներուն համաձայն, կազմակերպուցան հանդէսներ, կազմուցան հանգանակիչ մամնախումբեր եւ սկսաւ բարի զործը, ու աւելի քան գոհացիցիք եղաւ արդիւնքը, շուրջ 2700 սոկի:

Իր հայրենիքին հեռու բայց անոր կիզիչ կարօտով միշտ լեցուն օտար զուրերու եզերը եւ սփիւռք մշուշներուն մէջ, Հայը հակառակ տարիներու ժանգին եւ իր հոգին վրդովող կարգերուն եւ իրադարձութիւններուն, չէ մոռցած իր հայրենիքը եւ մանաւանդ զայն շնչնալ ժողովուրդը, հայրենի անուշ ու արդար արեւին տակ, լեցուն եւ անընկենի կորովով որ ապագայի հաւատքով կը զանայ եւ կը նիւթէ այն՝ ինչ որ մեր եւ իրենց երազն էր երէկ եւ այսօր ու վաղը:

Հանգանակուած գումարը ի պահ կը մնայ Ս. Սթոռոյ գրամարկին մէջ, շուտով իր նպատակին դրկուելու համար:

Նորին Սմեն. օրհնութիւնը բոլոր անոնց որոնք թէ բարոյական եւ թէ նիւթական իրենց կարելին չզլացան այս ազգօգուտ ծեռնարկին:

Թող ամենահաս Տէրը իր հովանաւոր ազը անպակաս ընէ թէ՝ տուողներուն եւ թէ ընդունողներուն վրայ:

Եթովք ՊՈՀԱՅՐՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՎԻՃԱԿԻ

Սրբազն Պատրիարք Հօր եկած նամակէ մը, տեղւոյն Հոգեւոր Հովիւ Յովին. Քինդ. Կէփէրեանէ, կը տեղեկանանք թէ այժմ Եթովպահան կը վայելէ խալաղ շրջան մը, իր վէրբերը դարմանելու զաված: Տեղւոյն հայերու վիճակը շատ լաւ է, բոլորն ալ իրենց զրադումները ունին, եւ ապրուստի զժուարութիւններ չունին: Եէն ու պայծառ են թէ Ս. Գէորգ եկեղեցին եւ թէ ազգային Գէորգօֆի երկսեռ վարժարանը, որոնք զրհացուցիչ չափով կը մատակարարուին ժողովուրդէն՝ հսկողութեան ներքեւ հոգաբարձութեան եւ հոգեւոր հովիւին:

ԳԵՐ. Տ. ԱՌՈՒԲԵՆ ԱՐՔԵՊՈ. ՄԱԿԱՅԵԱՆ ՄԵՐ Մէջ

Իրաքի Հայոց նախկին Առաջնորդ Գեր. Տ. Ռուբէն Արքեպո. Մանասեան Ա. Զատկի առիթով ուխտաւորաբար Ս. Քաղաքա ժամանեց Ծաղկազարդի նախորդ Աւորաթ ցերեկին, Գերաշնորհ Սրբազնին հետ ուխտի էին եկած նաև Պալտատի, հայ ազգայիններէն Տիկ. Սառա Թաղէսուեան, իր Սօփի և էկմա զուօտորերով միասին, Տիար իսկէնտէր Ստեփան Մարգարեան, Տիկ. Ռէշնէնէ՝ իր զուօտերով և իր Փեսային՝ ձև Դիւրշի հետ, Տիար Մանուկ Թաղէսուեան, և իր մեծ եղբօրորդին՝ Տիար Արշակ Թաղէսուեան:

Գերաշնորհ Սրբազնը իր բարձր օժանդակութիւնը բերաւ տօնական այս օրերուն, նախադաշնութէ եկեղեցական հանդիսութիւններուն, ի Ս. Ցարութիւն նախագահեց Ծաղկազարդի Շաբաթ երեկոյեան ՀՀրաշափառուին, Շաղկազարդի, Լուսաւորեայի և Ս. Զատկի հանդիսաւոր թափօրութեան և Ս. Ցակոր՝ նախագահեց ու մասնակցեցաւ Դռնբացէքի, Ռոնլուայի, Հսկումի գիշերուան, Ս. Թաղման, Ջրագալրոյի, Ս. Զատկի մեծ Անդաստանի արարողութիւններուն, Պատարացեց ու քարոզեց Ս. Զատկի առաւօտուն ի Ս. Ցակոր, և Զատկի Մեռելոցին՝ ի Ս. Ցակոր:

Միւս կողմէ, Սրբազն Հիւրը, Զատկական այս շրջանին, կատարեց նաև փոխադարձ շնորհաւորութեան պաշտօնական ընդունելութիւնները և այցելութիւնները թէ՝ կառավարական, պետական բարձր պաշտօնականներուն, և թէ կրօնական միւս հասարակութեանց պատրիարքներուն, եպիսկոպոսներուն, մեծաւորներուն, առաջնորդներուն և եղբայրութիւններուն, ընկերակցութեամբ մաս մը վարդապետ հայրերուն:

Գերաշնորհ Սրբազնը իրեն հետ ուխտի եկած ազգայիններով միասին, այցելեց տակաւին Ամեն. Ա. Պատրիարք Հօր, ի Ռէմէ:

Երկու շարաթներու կարճ շրջան մը միայն ունեցանք Սրբազնը մեր մէջ, Բայց իր մարդամականութիւնը մը զաւ Միաբանութեան անդամներուն կողմէ: Կը յայտնենք մեր ուրախութիւնը՝ իր ներկայութեան, և մեր չնորհակալութիւնը՝ իր բերած օժանդակութեանը համար:

Տ Օ Ւ Ա Կ Ա Ն Ք Ե Խ Բ Ե Մ Ա Կ Ա Ն Ք

* 13 Ապրիլ 9. — Հսկումին քարոզեց Տ. Եղիշէ Վ.րդ. «Մի՛ զատէք, զի՞ մի՛ զատիցիք» բնարանով. Յոյց տուաւ թէ այս խօսքը կը վերաբերի մարդուն ներքին զատաստանին, որ վերէ մարդկային մատածումէն: Աստուծոյ ներկայութեան՝ տեսութեան զատաստանն է միայն արդար: Մարզը երեսոյթներէն կը զատէ ու կը սիմալի: Կեանքի ամէն երեսոյթ, գործ, զգացում իր հակազեցութիւնը ունի:

* 15 Ապրիլ 12. — Հսկումին քարոզեց Տ. Շաւարչ Վ.րդ. «Երուսաղէմ, Երուսաղէմ, ո՞ր Կոտորէիր զմարգարէս» բնարանով: Յոյց տուաւ թէ տառացի իմաստէն աւելի այլաբանորէն պէտք է հասկնալ այս խօսքը: Իրեն հոգեւոր եւ իմացական աշխարհներու անկում: Յիսուս Կողմայ այն ընկերութիւնները որոնք կ'անտեսեն Աստուծոյ պատգամը:

* 18 Ապրիլ Կիր. — Մայլիազարդ. Երէկ երեկոյ՝ ամրող Միաբանութիւնը, գլխաւորութեամբ Գիր. Տ. Ռուբէն Արք. Մանասեանի «Հրաշափառով մուտք գործեց Ս. Ցարութեան Տաճարէն ներս, ուր, Հայկական վերնատան մէջ կատարուեցան կիրակմտից ժամերգութիւնը և նախատանակը: Այսօր, Նոյն մասին մէջ, զիշերային ժամերգութիւնն ու Ս. Պատարագի մատուցումէն վերջ, հանդիսաւոր թափօր կազմուեցաւ Ս. Գերեզմանին շուրջ, «արմաւենեօք և ձիթենեօք», հետեւակ ունենալով Ղպտիներ և Ասորիներ:

Գունբացէք. — Երեկոյին, Ս. Ցակորայ Տաճարին մէջ տեղի ունեցաւ խորհրդաւոր այս արարողութիւնը, նախազահութեամբ Գիր. Տ. Ռուբէն Արքեպո. ի: ժամերգութեան ընթացքին քարոզեց Տ. Հայկազուն Վ.րդ. «Մերկ էի զգեցուցիք ինձ» բնարանով: Մատնանշելով նպաստակը այս հանդակութեան որ սովորութիւն է դարձեր տարուան մէջ մէկ անգամ այս երեկոյին կատարել, յոյց տուաւ թէ զեղեցիկ առիթը կը տրուի աւելի ծանր հարուածեալներու ձեռք երկարելու: Թռաքախտներուն օժանդակելը առաւել ազնուազոյն արարք մըն է, որքան մերկեր հազուեցնելը:

* 20 Ապրիլ. Աւագ Երեխարքի — Աւետումն Ա. Աստուածածնի. — Աստուածածնօր Ս. Գերեզմանին վրայ մատուցուեցաւ Ս. Պատարագը, և Տ. Հմայեակ Վ.րդ. քարոզեց «Ահա կոյսն յշասցի եւ ծնցի որդի» բնարանով: Ներկայացուց Ս. Կոյսը

իրքեւ մարմնացումը անմեղութեան, սրբութեան, մայրութեան։ Եւ ասար համար իրմէ ծնածն ալ սուրբ է և անարատ։ Մազթեց որ հայ մայրը պահէ իր համրաւը զգաստութեան, մաքրութեան, որպէսպի ընտանիքներու միջոցաւ ազգն ալ ըլլայ կենսունակ և առոյց։

* 22 Ապրիլ. Աւազ Հինգաբրի. — Առաւտուն կատարուեցան Սպահանարարաց արձական կարգ, Ս. Պատարագի մատուցումը, իսկ յետ միջօրէնին՝ Նախագահութեամբ Գեր. Տ. Ռուբէն Արքեպօս, ի Անդրավի կարգը, մեծ հանդիսութեամբ, ի Անդրկայութեան խուռան ուխտաւորութեան, տեղաբնակ ժողովուրդին և պետական բարձրաստիճան պաշտօնականներու Երեկոյին՝ Եկեղեցական յատուկ թափորով ուխտաւորները առաջնորդուեցան մեր Փրկչին առաջին բանտը։ Ս. Հըբշակապետաց Եկեղեցին, անկէ, Երկրորդ բանտը՝ ուր օւնինք։ Ս. Գրկի մեջապատկան վանքը։

Գիշերը Խաւարման հսկումին քարոզեց Տ. Հայրիկ Վրդ. «Հայր անցո՞ զրաժակս զայս յինէնց բնարանով։ Ասուուածորդուոյն այս խնդրանքը ոչ մէկ կերպով վարանք մը կ'ենթադրէ իր կողմէ, ընդուաշելու համար իրեն վերապահուած չարչարանները, Գերազոյն օրինակն է ան համակերպութեան։ Ասոր համար է որ կ'աւելցնէ անմիջապէս, ո՛մ իմ կամաւ, այլ քոյդ եսցէ։»

* 24 Ապրիլ — Աւազ Շաբաթ. — Նախ քան Լուսաւորեալի արարողութիւնը, Առժամեայ Աւազ Թարգման. Տ. Գրիգոր Արեգայ, Միաբանութեան մէկ մասին ընկերակցութեամբ և Ա. Յարութեան Տաճարի համարի խոլամ զռնապահներուն հետ կը կատարէ պաշտօնական ձեւակերպութիւնները Տաճարին զռները բանալու։ Ապա, Միաբանութիւնը, Եկեղեցական վերաբերու հազած բազմութիւն մը Երեսարագուներու և այրերու, թափոր կազմած հանդիսաւոր երթով կը մտնէ Տաճար։ Միջօրէի ժամը 1ին, Ս. Գերեզմանին կնքումէն յետոյ հայ և յոյն երկու վարդպահեաներու ձեռքով, յոյները թափորի կ'ելլին Ո. Գերեզմանին շուրջ։ Երրորդ շրջանին, մեր լրահաննը՝ Հոգ. Տ. Մուշեղ Վրդ. Հայրապետեան, յունաց Ս. Պատրիարքին հետ Ս. Գերեզմանին կնիքը քակելով ներս կը մտնէ, Եւ հօն, միակ լուցեալ կանթեղէն իրենց մամերը վառելով կը փոխանցեն լուսամուտներուն սոյառող «լուսակիրաներուն», որոնց իւրաքանչիւրը իր բաժնին մէջ կը հասցնէ իր թափորի հանդիսապետին։ Մեր պատշաճը կը նայի ուղղակի Ո. Գերեզմանին։ Վայրիկեան մը ժամանակի մէջ լոյսը սունալով, թափորապետ Սրբազնը, վերէն, կ'օրնէ Գերեզմանին շուրջ խռնուած հաւատացեալ բազմութիւնը։ Ապա, Հայերը թափոր կազմած կը զառնան Ո. Գերեզմանին շուրջ, զիսաւորութեամբ լուսահան Հոգ. Տ. Մուշեղ Վրդ. ի. Եպիսկոպոսական խոյր ի զլուխն, աւետալով՝ Քրիստոյ յաւեալ ի մեռելոց :

Նոյն հանդիսաւորութեամբ, թափորով ու Երդով վանք կը վերազառնան, Ս. Վակորայ Մայր Տաճարին մէջ մատուցանելու համար ձրագալոյց Ա. Պատարագը։

* 25 Ապրիլ — Զատիկ. — Կէս գիշերէն քիչ յիսոյ Ս. Յարութեան Տաճարին մեր վերնասան մէջ կը կատարուի Գիշերային ժամերգութիւնը, և Առաւտուեանին սկզբնաւորութեան, ամբողջ Միաբանութիւնը շուրջառազգեստ, մուեղէնների ձեռին թափոր կը կազմեն Ո. Գերեզմանին շուրջ, շարունակելով ժամերգութեան կատարումը։

Ս. Պատարագը Ո. Գերեզմանին վրայ մատոյց Գեր. Տ. Ռուբէն Արքեպօս, որ և քարոզեց «Մի՛ երիշնչիք . . . չէ» ասա այլ յարեւու բնարանով։ Յոյց տուաւ թէ աշխարհ ունեցած է պատմութեան մէջ իր աշխարհականները, բայց վաղանցուկ է եղած անոնց մարդունց վառքը Քրիստոսի աշխարհութեան յաղթանակը անսուա էր, որովհետեւ ճշմարտութեան խոսքը ունեին իրենց համ, և ճշմարտութեան յաղթանակն էր որ կը քարոզէին։

Ս. Պատարագէն վերջ, հանդիսաւոր թափորով, վանք վերազարձաւ Միաբանութիւնը, համբան երգելով յարութեան աւետիսիր։

Երեկոյին, Ո. Յակոբայ վանքի մեծ բակին մէջ տեղի ունեցաւ աւանդական մեծահանդէս Անդասանը, զիսաւորութեամբ Գեր. Տ. Ռուբէն Արք. ի. խուռան բազմութեան բակն ու շոշակայ տանիքները լեցնով։

* 26 Ապրիլ ԲՀ. Տեևելոց. — Ս. Յակոբբանց Մայր Տաճարին մէջ հանդիսաւորապէս Ո. Պատարագը մատոյց Գեր. Տ. Ռուբէն Արքեպօս, որ եւ քարոզեց հակաբրելով մեր Տիբոջ Ս. Գերեզմանին փառքը, ապականութեանը հետ ժողովուրդներու բարոյական և ընկերային կեանքերու վերաբերու համար կամար ալ մատնանշեց անհրաժեշտութիւնը յարուցեալ Ասուուածորդիի գաղափարին, վերանորոգելու համար կեանք քը քրիստոնեայ ժողովուրդներու։ Ս. Պատարագի աւարտումին, սրբազնն մասունքներով, մուեղէններով վառքաւոր թափոր մը կազմուեցաւ ի. Ս. Յակոբ։ Ախտաւոր ժողովուրդը այսպէսով վերջին անգամ մը կը ստանար բոլոր օրնութիւնները Ս. Քաղաքի։

* 2 Մայիս — Նոր Կիրակի (Կրիստոնէական)։ — Ս. Պատարագը մատուցաւեցաւ ի Ս. Փրկիչ Ազգ. Գերեզմանին հանդիսաւոր թիստոսու խավանեաց զմանց բնարանով։ Յոյց տուաւ անոնց քու տիեզերական օրէնքը մահուածն, բայց հեթանոսներուն համար միայն ստրափի է անիկա։ Քրիստոնեայ ժողովուրդներ չեն վախնար մահէն, վանզի Քրիստոսի յարութիւնը երաշխիք մըն է իրենց քաջութեան և անմահութեան։

Ս. Պատարագէն վերջ Հոգեհանգստեան պաշտօն կատարուեցաւ Ո. Փրկիչ Ազգ. Գերեզմանաւան Արքային հանատակներու յիշաւտակին կանգնուած կոթողին շուրջ։ Խօսեցաւ Տ. Հմայեակ Վրդ. սրտառուչ խօսքերով ողիկչոչումը ընելով հայ հոգիի հերոսութեան, հայ ժողովուրդի նորիբումին, անձնուրացութեան, ազատասիրութեան ոզիին, որուն վերջին էջը գրուած է արիւնովը նախորդ հայ սերունդի նահատակներուն։

* 9 Մայիս — Կանաչ Կիրակի (Աշխարհամատան). — ի Ա. Յարութիւն, Քրիստոնի Ս. Գերեզմանին վրայ Ա. Պատարագը մատոյց և քարոզեց Տ. Կիւրեղ Ծ. Վրդ. Ներկայացնելով օրուան խորհուրդը՝ որ տիեզերականութեան գաղափարն է քրիստոնէական Եկեղեցին. Մէկ է Քրիստոնի Եկեղեցին, և ներկայ զարու քրիստոնեաներուն կը մնայ իրականացնել այս իրողութիւնը իրենց ընկերային կեանքին մէջ:

* 16 Մայիս — Կարմիր Կիրակի. — ի Ա. Հըբշտակապետաց Եկեղեցին քարոզեց Տ. Գէորգ Վրդ. Շնուռուած ամրարտաւանից հակառակ կայ, առաջ շնորհա խոնարհաց բնարանով. Ցոյց տուաւ Աստուծոյ պաշտպանութիւնը հեղինակներուն, մանուկներուն. Անոնք սէր առնին իրենց կեանքին, իրենց գործին, իրենց նմաններուն հանդէպ. Ամրարտաւանները չունին այդ սէրը, և Աստուծուած չի կրնար անոնց հետ ըլլալ:

* 23 Մայիս Կիր. Տօն Երեման Մրբյ Խաչի. — ի Ա. Յակոբ քարոզեց Տ. Նորայր Վրդ., այսորուած տօնին մէջ մատնանշելով խորհուրդը փառաւը խաչին փառագը միաբերուն մէջ յերիւրաւած ցնորք մը չէ: Ետահերէ զգացուած և չատերու կողմէ տեսնուած իրողութիւնը մընէ: Եւ պատմական իրականութիւնը կուգայ հաստատել զայն:

* 30 Մայիս Կիր. — ի. Ա. Յարութիւն քարոզեց Տ. Հայկազուն Վրդ. «Էւ է տալն քան զառնուլն ընարանով. ցոյց տուաւ թէ տակդագործութեան արարքէն սկսեալ տալը յատկանչական երեսյն է եղած պատմութեան բոլոր դարերու մեծ հոգիններուն: Անոնք եղած են բոլորանուէր անձնազններ, տուողներ: Տալլ կ'աղնուացնէ, կ'երջանկացնէ մարդուն հոգին:»

* 3 Յունիս Եշ. Համբարձում. — Երէկ կէսօրէ յետոյ, մաս մը աշակերտներ և վարզապետ հայրեք Զիթենեաց լեռը բարձրացան հոն պաշտելու համար Երեկոյեան ժամերգութիւնը, նախատօնակը, Հակումի կարգը և Կիրակի առաւտօնեան ժամերգութիւնը: Այսօր, ամբողջ Միաբանութիւնը Համբարձման լեռ ելաւ, ուր հանդիսաւոր մօւտքէն յետոյ՝ ի Ներկայութեան հայ և միւս քրիստոնեայ ազգերու խուռն բազմութեան, Տ. Սուրբն Վրդ. Երիւկոպօսական խոյր ի զլուխն, մատոյց Ա. Պատարագը, Քարոզեց Տ. Պարգև Վրդ. Շնորհանով: Ցոյց տուաւ սիալ ըմբռնումը օրէնքին՝ Փարիսեցիներուն կոզմէ: Մուեռանզութիւնը սպաննած էր անոնց մէջ օրէնքի սղին: Յիսուս ատոր զատապարտութիւնը բերաւ:

* 6 Յուն. Կիր. Երերորդ Մահկապարդ. — ի Ա. Հըբշտակապետաց Եկեղեցին պարտուեցան՝ Երէկ երեկոյ նախատօնակը, այսօր՝ Ժամերգութիւնը և Ս. Պատարագը: Քարոզեց Տ. Սերովը Վրդ.: Օրուան աւանդութիւնը նկատի առնելով ըստ,

Եկեղեցւոյ հայրապետները անով յաւերժացնել ուղած են այն գաղափարը թէ ուրիշ աշխարհ մը կայ աւելի իրական, աւելի բարձր: Աստուծոյ զգացումով, կրօնքի գաղափարով ուղած են ու զողել մեր աշխարհը, որ միայնակ ոչինչ պիտի արժէք:

* 13 Յունիս Կիր. Հոգեկալուս. — Երէկ երեկոյ ի Ա. Փրկիչ Հանգիստաւոր մաւրգէն յետոյ կատարուած էր Ժամերգութիւն և նախատօնակը: Մյօր, նոյն Եկեղեցին մէջ Ա. Պատարագը մատոյց Տ. Կիւրեղ Ծ. Վրդ., եպիսկոպոսական խոյր ի զլուխն, և քարոզեց Ա. Հոգիի ներգործութեան մասին Եկեղեցւոյ կեանքին մէջ. Ա. Հոգին զօրութիւնն է կեանքին, և Եկեղեցւոյ ամէն մէկ անհատ ինքինք բնակարան պէտք է ընէ այդ Հոգիին, որպէսի իր կեանքը անով զօրանայ: — Երեկոյին, Ա. Փրկչի վանուց կից ազգային գերեզմանատան մէջ կատարուեցաւ Հոգեհանգստան պաշտօնածնութեան պաշտօնածնութեան:

* 20 Յունիս Կիր. — Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ա. Յարութիւն, ուր ըստ աւուր պատշաճի քարոզ մը խօսեցաւ Տ. Կիւրեղ Ծ. Վրդ.:

* 27 Յունիս Կիր. Տօն Կարուղիկէ Եկեղեցւոյ Մրբյ Էջմիածնի. — Երէկ երեկոյ, ի Ա. Յակոբ, Կիրակմուց արարողութենէն յետոյ կատարուեցաւ նախատօնակը: — Այսօր մատուցուեցաւ Ա. Պատարագը, և քարոզեց Տ. Հայկազուն Վրդ. «Եկայք շինեցուք սուրբ զիորանն լուսոյ» բնարանով, Ներկայացուց Հայաստան աշխարհէ վիճակը նախ քան Ա. Գրիգոր Լուսաւորիչ՝ քաղաքական, կրօնական և ընկերային իր կեանքերուն մէջ: Մատնանշեց մեծութիւնը Ա. Գրիգոր Լուսաւորիչ կատարած զերին, հիմք զրած ըլլաւուն համար հայ կաթուղիկէին: Հայ հոգիին ծընդադալյարը, բերզն է Հայ Եկեղեցին:

* 4 Յունիս Կիր. — ի Ա. Յակոբ քարոզեց Տ. Կիւրեղ Ծ. Վրդ. «Ասեմ ձեզ զի մեծ քան զտանարն է ասա» բնաբանով: Ցոյց տուաւ լոյսին ըմբռնումը զանազան կրօնքներու մէջ: Խաւարը մեղք և մահ կը բերէ: Լոյսին յաղթանակը յաղթանակն է քաղաքակրթութեան, կեանքին, Աստուծուածյին արդարութեան:

* 11 Յունիս Կիր. — ի Ա. Յարութիւն քարոզեց Տ. Յուսիկ Վրդ. «Առաւոտ լուսոյ, արեգակն արդար, առ իս լոյս ծագեա» բնաբանով: ցոյց տուաւ լոյսին ըմբռնումը զանազան կրօնքներու մէջ: Խաւարը մեղք և մահ կը բերէ: Լոյսին յաղթանակը յաղթանակն է քաղաքակրթութեան, կեանքին, Աստուծուածյին արդարութեան:

* 15 Յունիս Եշ. — Տօն Մրբյ Թարգմանչաց Վարդսպահացն Խերց Սահմակայ և Մեսրոպայ. — Երէկ երեկոյ նախատօնակը, այսօր՝ Ժամերգութիւն և Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ա. Յակոբ, Վայել Հանդիսաւոր թեամբ: Ա. Պատարագը մատոյց Ա. Թարգմանչաց Վարդարանի Հոգեհնորհ Տեսուչ Տ. Սերովը Վրդ. Մանուկեան, որ և քարոզեց ցոյց տալով ուղղութիւնը օրով մտքի երկու

Հակաները գործեցին և նուիրուեցան իրենց գործին։ Ատիկա արհամարհելն էր Փիդիքական ուժերով ձեռք բերուած յաղթանակները, և զառնալին էր ռանեղին խմաստը՝ տարածելու զաղափարին։ Ճողովուրդին կեանքին մէջ, Եւ Հայ Գիրը, Հայ Աստուածաշունչին թարգմանութիւնը, Հայ Դոգրուց, բխումն են այս նպատակին։

Զ Օ Բ Ո Հ Ա Ն Գ Է Ա

Յունիս 14ին, Երկուշարթի կէսօրէն առաջ ժամը 11.20ին առջի ունեցաւ Դաշնակից ուժերու միացեալ զօրքերու հանգիստար անցք մը, քաղաքին զլխաւոր հաստատութիւններէն Կ. Մ. Ը. Ա. ի գիմաց Ամբողջառողոտան օրերառաջ զրօշազարդուած էր դաշնակից ազգերու զրօշակներով։ Երսւազլէմի նահանգային վաճմ, Կառավարիչի գլխաւորութեամբ հանգիստես եկան, պաշտօնապէս, բաղաքի կրօնական հաստատութեանց ներկայացուցիչները և բարձրաստիճան անձնաւուրութիւններ։ Պատրիարքարանին կողմէ ներկայ զանուեցաւ Հոգ։ Տ. Գէորգ Վլդ. Ճանազկեան, Կարգով, 31 զանազան տեսակի զօրաբաժիններ կը մասնակցէին անցքին։ Հեծելանւորդներու, Ժիաւուրներու, զրահաւոր ինքնաշխարհներու, ողանաւորդներու, նաւաստիներու և այլն։ Իւրաքանչիւր զօրաբաժին իր ազգային տարազով։ Անցան՝ հետիւնն կամ հեծեալ, Պազեստինի, Բիթուանական և Միացեալ նահանգներու ջինուրական Հեծելանւորդներ, Արարէկէնականներ։ Յոյն, Թունիացի, Եսակուլաւեան, Ակովտական, Հնդկական, Աֆրիկեան, և այլն զօրաբաժիններ։ Կ. Մ. Ը. Ա. ի առջև զօրահանդէսը աւարտեցաւ ժամը 12ին։

Պ Ա Շ Տ Օ Ն Ա Կ Ա Ն Ք

* 28 Ապրիլ, թ. օր Ս. Զատկի. — Հետեւալ անձնաւորութիւնները այցելեցին պատրիարքարանու, ի չնորհաւորութիւն Ս. Զատկի տօնին առթիւ։

Երսւազլէմի նահանգային կառավարիչ Վահեմ, Գէյլի, Ընկերակցութեամբ կառավարչատանց աւագ քարտուղարներու։ — Վահեմ, Բարձր Գոմինէրի անձնական թիկնապահը, և Ռունի Գէյ Անպատէլհատի, — Երսւազլէմի Անկլիքան Եպիսկոպոսարանի Աւագ-Սարկաւագ Աթիքըրտ և Կանոնիկոս Հայր Պրիմէն։ — Ռուս Եկեղեցւոյ վերասեսուչ Գեր, Արշակունյատիս Անթանիու։ — Ղպտոց Գոխանորդը։ — Ասորեց Գեր, Տ. Ֆիլաքինոս Եպիսկոպոսը և Հապէշաց Մեծաւորը։ — Հայ Կաթոլիկաց, Յոյն Կաթոլիկաց Գոխանորդները։

* 30 Ապրիլ Ուրբաթ. — Լատինաց Ամեն. Ս. Պատրիարքը, իր հետեւորդներով, փոխադարձ չնորհաւորական այցելութեան եկաւ ի պատրիարքարան։

ՏՕՔԹ. Ն. ԵԱՂԼԵԱՆ

1889-1943

Մայիս 22ին, սրտի հիւանդութենէն իր յաւիտենական հանգիստը մտաւ Ս. Սթոռոյս ամենուն սիրելի բժիշկ Տօքթ. Ն. Եաղլեան, հիւանդութեան նիրաններէն երկար տառապելէ վերջ, որ թէեւ դանդաղ բայց տակաւ առ տակաւ մաշեց զինքը, հակառակ բաղդատամամբ իր քիչ տարիքին եւ տոկուն կազմին։

Տօքթ. Ն. Եաղլեան ծնած է 1869ին Կարսպազար։ Իր բժշկական ուսումը ըրած է նախ Դամասկոս, ապա Կ. Պոլսոյ բժշկական համալսարանը, ուրկէ առած՝ իր վելկայականը 1913ին։ Մեծ պատերազմի ամբողջ տեսողութեան իրեւ զինուորական բժիշկ ծառայած է թրքական բանակին մէջ։ Նախ բժշկական հիւանդանոցին, յետոյ եղած է Վան, Պիթլիս, Սղերտ, Միջազգետք, ու պատերազմի վերջաւորութեան զերի ինկած անզիփացիներուն։ Մանր ու տաժանազին եղած են իրեն համար այս կարճ բայց մութ տարինները, իրենց անքակտելի կնիքը դնելու չափ ինչպէս իր հոգիին՝ նոյնակէս եւ իր գիշիք կազմին վրայ։

1920 էն սկսեալ իր ծառայութիւններու եւ գործունէութեան դաշտը կ'ըլլայ երուսաղէմ. ուր կազմեց իր ընտանեկան բոյնը հայր ըլլալով հինգ տասնմատենչ եւ անուշիկ զաւակներու եւ պատուական կողազգի մը, որ Տօրթորը լրացնող պահապան հրեշտակը եղաւ, ինչպէս իր կենդանութեան՝ նոյնպէս իր մահէն վերջ :

1922 ին թժիշկէ երուսաղէմի Սրբաւուան որբանոցին մէջ, մինչեւ 1925: Նոյն ատեն անձնական բժիշկը Հոգելոյս Դուրեան Սրբազն Պատրիարքին: Խսկ 1936 էն սկսեալ վանուցս բժիշկ Տօրթ. Վ. Պասրալ, գործէ քաշուելուն առիթով, իրեն կը փոխանցէ Ա. Աթոռոյ եւ ժառ. Վարժ. ի բժշկական իր սպասարկութիւնները: Մինչեւ իր մահը Տօրթ. Եաղեան կատարեց խղճմութեամբ իր պարտականութիւնը, Հոգելոյս Տ. Թորգոմ Սրբազնի ինչպէս նաև Նորին Ամման. Տ. Մեսրոպ Սրբազնի անձնական բժշկի ալ հանգամանքներով: Եւ կը վայելէր հանգուցեալ երկու պատրիարքներու ալ մօտիկ բարեկամութիւնը:

Թաղման կարգը կատարուեցաւ Մայիս 23 ին իրիկուան ժամը 4 ին Ա. Յակոբայ Մայր Տաճարին մէջ, հանդիսապետութեամբ Լուսարարապետ Գեր. Տ. Կիւրեղ Շ. Վրդ. Խարայէլեանի: Ներկայ էր ամրող Միաբանութիւնը իր կազմով, եւ ժողովուրդի հեծքազմութիւն մը, որ եկած էր գուրգուրանքով շրջապատելու սիրելի Տօրթորին դազաղը եւ զայն առաջնորդելու իր հանգիստին:

Սրտառուչ պարագայ մըն էր հանգուցեալի տղուն իր հօր ի հող մահու դրուելէն երկու վայրկեան վերջ Պէյրութէն հասնիլը: Ցուզումէն քարացած յուղարկաւորներուն ընդմէջէն Պ. Արամ Եաղեան իջաւ իր հօր զերեզմանը, մէկդի ընելով բարակ խաւը հողին, եւ տուաւ հրաժեշտի համբոյը իրմէն յաւէրժ բաժնուող իր սիրելի հօր, որ, ինչ յոյսերով եւ սիրով կը սպասէր իր զաւակի աւարտելուն: Ցուզարկաւորներուն արցունքը աննկարազրելի էր այս սրտաճմիկ եւ թատերական տեսարանին առջեւ:

Դամբանական խօսեցաւ Հոգ. Տ. Եղիշէ Վրդ. Տէրտէրեան, վեր առնելով հանգուցեալի արժանիքները եւ ազգային վաստակաւորի հանգամանքը, ու դրուատելով Ա. Աթոռոյ հաւատարիմ ու ժրազան պաշտօնեայի յիշատակը: Մարմինը ամփոփուեցաւ Ա. Փրկչի ազգային զերեզմանատան մէջ:

Այս առիթով Ա. Յակոբեանց Միաբանութիւնը իր խորին ցաւակցութիւնը կը յայտնէ իրենց ամէնէն քաղցր սիրոյն մէջ խոցուած հանգուցեալի ազնիւ տիկնոց եւ զաւակներուն, հայցելով Ա. Հոգւոյ մխիթարութիւնը սիրեցեալ Տօրթ. Եաղեանի բոլոր պարագաներուն:

Հանգիստ իր հոգիին:

